

ԾԱՂԻԿ

Ազգային, Գրական և Քաղաքական
ԿԻՄԱՄՄԵԱՅ ՀԱՆԳԵՅ

ԽՄԲԱԴՐԱՊԵՏԱԿԱՆ

ԱՐԴԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ

Նոր Շրան

ԹՎԻ 6

6 Մայիս 1895

Լեցուցեմ մեր միտքն ու սիրով
ուշափ ալ լոյն ըլլան :
ԱԼՈՅԱ :

ԸՆԴԾԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուսպիմինսդի Եկեղեցին
Դեղնած բուզբե
Վեռհարդ Հառբղման
Մայիս մէկ. — Յիշուակինե
Մտիս պատոհանէն. — Աննոնը.
Աւելին ծագելէն առաջ — Հաւուած .
Գեղարուեսիր էշեր. — Վիճշիի Բախոր .
Դրեր. — Պատկերին յանելուածք. — Քնորիկ .
Ժաղիկի բղբակցութիւնը .

ԱՐԴԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ
ՀՐԱՆԴ
ՍԻՔԱՅԵԼ ՇԱՄՏԱՆՑԵԱՆ
ՏԻՐԱՆ ՔԵԼԵԿԵԱՆ
ԱԿՈՒՄԻՏ
Կ. ՀԱՌԻՔԴՄԱՆ
ԱՐԴԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ

Կ. ՊՈԼԻՄ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ն. Հ. ԱՐԱՄԵԱՆ

Զագմագմարդար-Եօզուշու, Յակոբեան իսան, թիւ 10

1895

卷之三

目錄

卷之三

目錄

卷之三

目錄

卷之三

目錄

卷之三

目錄

卷之三

目錄

ԾԱՂԻԿ

Ազգային, Գրական և Քաղաքական

ԿԻՍՈՒՄՍԵԱՅ ՀԱՆԴԵՇ

ԽՄԲԱԳՐԱՊԵՏ

ԱՐԺԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ

Նոր տօջան

Թիւ 6

8 Մայիս, 1895

ՈՒՂՅԱՌԻՆՍԴՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ



Տեսնելու համար Շէքարիրի ազգին ձմբարիտ մեծութիւնը, լոնտոն այցելող ուղեւորին չի բաւեր Պանքային առջեւ կանգ առնել, կամ վիթխարի մուսէոնները պարտիլ, կամ նաւահանգիստին վրայ նայուածք մը նետել, կամ նոյն խոկ Փարասին կատարէն քաղաքին հսկայական համայնապատկերը դիտել որուն սահմանները մշուշներու մէջ կը կորսուին. — Պէտք է Ուշողմինադրի եկեղեցին երթալ:

Ո՛չ անոր համար որ այդ ընդարձակ ու բազմամասն եկեղեցին՝ իր դրացի վեհապանծ Խորհրդագրանին հետ՝ լոնտոնի ամենէն գեղեցիկ չէնքն է եւ մէկը դոթական ճարտարապետութեան ամենէն ապշեցուցիչ հրաշակերտներէն։ Շէնքին գեղադրուեստական մեծութիւնը, որ դուրսէն կը սկսի արդէն իր սլացիկ բարձրութիւններով եւ իր քանդակներուն ժամնեկային ներդաշնակութեամբը տրտում ու նրբին գեղեցիկ մը ազդեցութեամբը քեզ համակել, եւ որ ներսը, երփնամնկար պատու հաններէն ինկող լոյսէն զունադրուած ստուերին մէջ, հսկայական ու նուրբ սիւներուն, բարձր ու քանդակաւոր կամարներուն, իրար կտրող անթիւ ջլաններուն կոր խոյանքին, բոլոր այդ քարի մելամաղմիկ ու

վաեմ բանաստեղծութեան հանդէպ՝ կը սասատկանայ ու կը խորնայ, այդ գեղարուեստական մեծութիւնը վայրկեան մը տեղի կուտայ այն բարս- յական մեծութեան առջեւ որուն ընկճող տպաւորութիւնը քեզ կը թո- փանցէ՝ ի տես դամբարաններու շարքին որ եկեղեցին մենութիւնը մե- ռելներու ժողովուրդով մը կը բնակաւորէ:

Ոչ մէկ զիրք, ոչ մէկ տեսարան, ոչ մէկ յիշատակ ինծի տուեր էր երբեք այդ սբանչացման սարսուռը զոր զգացի՝ երբ Փառքերու այդ գումարումին առջեւ գոտայ զիս։ Ամբողջ Անդիան հօնն է, իր բոլոր մե- ծութիւններովը։ Եւ ճիշդ անոր համար այդ շարքը մեծ է՝ որ ամբողջ է ան։ Կուսակցական ովին, միակողմանի դատողութիւնը ընտրութիւն չէ ըրած մեռելներուն մէջն, խորի չէ դրած ցեղին պարծանքներուն մէջ։ Ամեն անոնք որ մեծ են եղած, ինչ ճամբով ալ հասած ըլլան մե- ծութեան, հօն են։ Բարիզի Բամթէոնը, որ «Հայրենիքին մեծ մար- դերուն» հանգստարանն ըլլալ կոչուած է, շատ պլատիկ մաս մը ունի միայն Փրանսական մեծ յիշատակներէն, եւ զանոնք ամեռղապէս տեսած ըլլալու համար, պէտք է Բանթէոնէն յետոյ, Բէռ-Լաշէզ, Մոնմատդիր գերեզմանատունը, Աէն-Տընիի եկեղեցին, էնվալիսի տաճարը պարզուիլ։ Հոս, միակ հովանիի մը տակ, ամենքն ալ հաւաքուած են, կրօնքի մարդն ու պատերազմի մարդը, մականի մարդը եւ քնարի մարդը, արուեստի՝ մարդը ու մտածման մարդը եւ արհեստի մարդն ալ։ Ֆրանսական քիչ մը պոտոս ու մակերեւութային ազատամտութեան հետ բազլատմար՝ անդիական ճշմարտապէս համոզուած ազատամտութիւնը հոտ՝ ա- մենէն աւելի ապացուցուած կ'երեւայ. — Սըմբրուէդի Սառա դքսուհիին մօտ Սիտունս գերասանուին, Շէքսբիրն ու Նիւդենը, Եղիսաբէթ թա- գուհին եւ ծէյմն Ռւադ մեքենագործը, Լորտ Բալմէրսդըն պետական մարդը եւ Կարրիք գերասանը, Հէնտըլ երաժիշտը եւ Ռւոլֆ զօրապետը, Բիդ ճարտասամը ու Թորնլալ նաւազետը։ Ասոնք ամէնքը, աստիճանով, մտածմամբ ու կեանքով իրարմէ այնչափ տարբեր ու նոյն խոկ իրարու հակընդդէմ, ամէնքն ալ Հայրենիքին երախտագիտ փառաւորման մէջ միայած են՝ որսվչետեւ ամէնքն ալ իրենց ցեղը սիրած ու որով- հետեւ մեծ են եղած ամէնքն ալ։ Ու ոչինչ այնչափ հզօր, զրեթէ նիւ- թական եղանակով մը կը հաստատէ մարդկային մտքին զանազան ձեւե- րուն՝ մեծութեան մէջ եղբայրութիւնը։ Եկեղեցիէ աւելի բան մըն է ատ, — Մարդկային մտքին տաճարն է։

* * *

Այդ լայնամիտ ոգին, այդ ընդարձակ եւ անխտիր հասկացողու- թիւնը, ճշմարիտ զարգացման կենսական պայմանն է ատ, զոր պէտք

էր մենք ալ ըմբռնէինք եւ իւրացնէինք։ Ստիպուած ենք խոստովանելու որ մեր մէջ ճիշդ հակառակ ոգին ալրած է մինչեւ այսօր։ Կեանքի անձուկ իմաստասիրութիւն մը, մտածման միակողմանի եւ պակասաւոր ուղղութիւն մը մեղ սահմանափակած են տեսակ մը կարծատես դատողութեան մէջ, ուր մոքին տարբեր երեսները իրար չեն հասկցած, նոյն իսկ իրար արհամարհած եւ ատած են։

Աններող եւ փակ ոգի մը, որով կրօնքի մարդը ծուռ նայած է գիտութեան մարդուն, գիտութեան մարդը արհամարհած է բանաստեղծութեան մարդը, եւ բանաստեղծութեան մարդը չէ հասկցած գիտութեան մարդը։ Առեն մը, ծիծաղելի վիճեր եւսն մեր մամլոյն մէջ՝ որոշը համար թէ մեր տղոց կրթութեան մէջ գիտութիւնը պէտք է նախադասութիւն ունենայ թէ գրականութիւնը։ Գիտութեան նուիրուածները մեր մէջ բանաստեղծութիւնը խաղաղիկ մը նկատած են, ու բանաստեղծութիւն սիրազները գիտութիւնը անհամ հաշիւ մը կարծած են։ Եւ կրօնքի մարդը չէ տեսած որ այդ երկուքին մէջ ալ կրօնք մը կայ։

Ասոր պատճառը ան է անշուշտ որ ոչ մէկը իր սիրել կարծած ճիւղը ճշմարտապէս հասկցած, իրաւուս թափանցած է։ Որովհետեւ, քանի խորը երթանք, պիտի տեսնենք որ բոլոր այդ մտածելու տարրերութիւնները պիտի հարթուին, պիտի հալին մեծ նոյնութեան մը մէջ, եւ ինչպէս մարմիններու բիւրածեւ այլազանութեան մէջ գիտութիւնը հետզհետէ միակ նիւթի մը վիճակավուսութիւնները կը տեսնէ, պիտի գտնենք որ մոքին տարբեր ձեւերն ալ, պարզ աչքին համար՝ իրարու զուգահեռական, կը միանան սակայն լցոյի ճառագայթներուն պէս՝ միակ հեռաւոր արեւի մը մէջ, — ճշմարտութեան պէտքը։ Պիտի ըմբռնենք որ գիտութիւնը իր հաշիւովը, բանաստեղծութիւնը իր երազանքովը, կրօնքը իր խոկումովը, նոյն կէտին կը ձգտին, ճշմարտութիւնը գտնելու, կամ աւելի ճիշտ՝ ճշմարտութիւն մը գտնելու, որովհետեւ ճշմարտութիւնը, ան չի գտնուիր։

Ասիկա հրաւեր մը չէ կեանքի ուղեգիծ մը չունենալու։ Կեանքի բոլոր ճամբանները գիտնալը՝ մարդը աւելի կարող կ'ընէ իրեն յարմարագոյնը ընտրելու, ու բոլոր ճամբաններուն եղբայրութեան դաղափարը մարդերը հաշտ կ'ընէ իրարու։ Եւ այս լայն իմաստասիրութիւնը մտածումին ընդարձակ ու դեղեցիկ ներդաշնակութիւն մը կուտայ, մեծագոյն արժանիքը՝ ազգի մը զրականութեան մէջ, եւ զոր մերը չունի դեռ։

Կ'ուղէի որ այս սկզբունքները թափանցեին մեր նոր սերունդին կրթութեան մէջ, անոր կիմը լլային։ Մեր դպրոցներուն մէջ, ուսուցիչները իրարու զործը կ'ընէ իրարու։ Եւ այս լայն իմաստասիրութիւնը ուսուցչին դէմ մրմռալով, գիտութեան, բանաստեղծութեան ուսուցիչ-

ները իրար քաշկոտելով։ Պէտք էր ամենքն ալ հասնէին մտծման այն ընդարձակ ոլորտին՝ ուրկից իրար ըմբռնէին իբր գործակից եւ ոչ իբր հակառակորդ։ Պէտք է ամէն ջանք ընել կաղերը քակելու տպոցը մոքին շուրջ, զայն տիեզերքին պէս լայն ընել, ու թողուլ որ իր բնական մղումին համեմատ զարգանայ։ Ու պէտք է ներշնչել անոնց յարգանքը մարդկային մտքի ուժին համար, ամէն անդամ որ յայտնուած է ան պղնիւ ու մեծ սահմանի մէջ, որչափ ալ շրջանակը տարբեր ըլլայ։ յարգել ուժը որովհետեւ ուժն է, կոչուի նարեկացի, Պարոնեան կամ Աղամեան։

Կ'ուզէի մեր դպրոցներուն ճակատը արձանագրել կէօթէին ոսկի խօսքը զոր բնաբան ըրի այս Հանդէսին, «Լեցուցէք ձեր միտքն ու սիրտը, որչափ ալ լայն ըլլան»։ «Ու եթէ լայն չեն, պէտք է աւելցնել, լայնցուցէք նախ զանոնք»։

Սա գեղեցիկ արդիւնքը պիտի ունենայինք որ եթէ Ուէսդմինիոզրի եկեղեցի մը լեցնելու չափ իրարմէ տարբեր մեծութեանց այնքան հորուստ շարք մը ունենալէ հեռու ենք, մեր մոքերը գոնի մէկ մէկ Ուէսդմինսդր պիտի ըլլային։

ԱՐԵԱԿ Զ Օ Պ Ա Ն Ե Ա Ն

ԴԵՂՆԱԾ ՔՈՒՂԲԵՐ

ԿԱԹՆՏՈՒՆԵՐՈՒ ԿԵԱՆՔԻՆ

Ե.

Վայրկեան մը ենթադրեցէք որ անծանօթ տուն մը կը գտնուիք յանկարծ, ու, թէլլալի ձեռքով, կին մը մէջտեղը կ'ելլէ, երախայ մը գիրկն առած, թեթեւ գեղնութիւն մը դէմքին վրայ, որ ծննդականի ցաւերուն հետքերը կ'ուրուազրէ աչքիդ։ Հինգ-վեց տարեկան աղջիկ մըն ալ, զուարիթ, ժպտուն, կը դառնայ մօրը քշանցքին բոլորտիկը։ Դուրսեցի է կինը. հոս եկած է կանխաւ, որպէս զի, ի հարկին, դժուարութիւն չունենայ հասկցնել թէ ինքը նոր ծնած է, կաթերը թարմ են։

Ճիշտ այդպիսի պարագաներու մէջ գտանք մեր կաթնտուն, օրուան հացին կարօտ, եւ պայմանելով դուրս կ'ելլենք: Կինը հետեւեալ օրը պիտի գար մեզի, գիրկը թափուր իր երախայէն եւ ստինքները կաթով լեցուն: Ի՞նչ ուրախութիւն կնոջս. ես ալ, ինչ մեղքս պահեմ, ոչ նուազ ուրախ էի: Բայց քիչ յետոյ սկսայ մտածել թէ ի՞նչ պիտի ըլլար կաթըն-տուին նորածինը, հազիւ քսանօրեայ: Բնութիւնը, մայր բարեդութ, կաթի երկու առատ ծորակ դրած էր անոր մօրը կուրծքին վրայ, եւ մենք, վաղուցնէ սկսեալ, բոնաբարած ենք անոր մատղուկ կեանքին իրաւունքը:

Ի՞նչ որ է, կինը եկաւ հետեւեալ առտուն, աղջիկը Մարագետոնե-րուն վարժոցը դրած, նորածինն ալ ուրիշի մը խնամքին յանձնած: Իր ամսական ծախքը պիտի ըլլար երկու ոսկի, եւ առածն ալ շատ աւելի բան մը չըր: Իր շահը սա պիտի ըլլար որ ինք, գէթ մէկ տարուան հա-մար, կ'ունենար անվարծ պատսպարան, եւ երկու փոքրիկն ալ անօթի չէին մնար: Երջանկութիւն մըն էր աս իրեն:

Ու տեսնէք ի՞նչ ոգեւորութեամբ իր գործն ստանձնեց: Ծանր լրջու-թեան մը տակ ամէն վիշտ, ամէն տիսրութիւն ծածկած, վտանգին մէջ անվեհեր քալով մարտկին պէս, իր պաշտօնը կատարեց խիստ կանոնա-ւոր ու ճշգալահ: Ո՛չ մէկ բան զգացուց մեզի իր խեղճութենէն, ոչ մէկ օր կարեկցութիւն մուրաց աղերսաւորի կերպարանքով, աչքը կուշտ, ձեռքը մաքուր կնիկ մը: Իր այս հանգամանքները այնչափ վստահու-թիւն ներշնչեցին մեզի, որ իր վրայ չնջուեցաւ օտարական մարդը ու եղաւ գրեթէ մեր տանը մէկ անհատը: Կինս, երբեմն այնչափ կասկա-ծոու, իր երախան կատարելապէս հաւատաց անոր:

Բաւական ժամանակ անցնելէ յետոյ՝ կնոջս հասկցուցած էր որ իր դիտաւորութիւնն էր իր մանչուկը որդեգիր տալ, յաւիտեան շինտոելու զրհութիւնն ալյանձն առնելով: Ինծի շատ ծանր թուեցաւ ատիկա, աններելի կը գտնէի մօր մը համար եւ խժդժութենէ աւելի ծանրա-գոյն: Ու մանաւանդ շատ անվրդով կը գտնէի մայրը: Ի՞նչ ըսելէ, ինչո՞ւ չպիտի լոր, ինչո՞ւ չպիտի հեկեկար: Քիչ քիչ համակրանքս դադ-րեցաւ, ու շատ նպաստաւոր չէի գտներ որ մեր վահրամը այդ քարի աղիքներն ունեցող կնոջ մը երակներէն ծծէր իր կետնքին առածիչ հե-կածուով: Ի՞նչպէս յանձնասու կ'ըլլար այդ կամաւոր զոհողութեանը: Իմ հաշուով երբեք արդարացուցիչ պայման մը չէր կրնար գտնել:

Կինը, տեսնելով որ, տղոց ամսականները վճարելէ յետոյ, մանր մունք պարուքիր կը մնան, սկսաւ չբանած ամսականներէն ալ կանխավճար առնել: Առկից քիչ քիչ սա համազումին եկած էր թէ, կաթին ցըանը անցնելէ յետոյ, իր ունեցած կամ երազած բոլոր միջոցներովը չպիտի կրնար առածիչ երկու կեանք, որ կապուած էին իր կեանքին: Ի՞նչ պիտի

ընէր այնուհետեւ, սպասաւորութեան մասնել հինգ-վեց մէծիտի : Այդ գումարը, իր զաւակներուն պէտք եղած ծախքերուն համեմատելով, ակռացի գեղ անգամ չէր ըլլար . աղջիկ զաւակ ունէր, հասակին հետ նիւթական պէտքերը կ'աճէին, Անկարելի էր զլուխ ելլել, ու մէկն աշ չունէր իրեն օժանդակ : Այս հաշիւներուն եզրակացութիւնն էր՝ իր երախան որդեգիր տալու որոշումը :

— Ի՞նչպէս պիտի զատուիս, կը հարցնէ կինս :

— Ա՛յս, սրտէս արիւն կը քալէ, բայց ի՞նչ ընեմ, ուրիշ միջոց չունիմ : Թո՞ղ երթայ զաւակս, ողջ մնայ, մարդ ըլլայ, ու երջանիկ ապրի : Ես այնպէս կը սեպեմ որ այսօրուընէ մեռած եմ :

Որդեգրութեան գիտաւորութիւնը՝ որ ի սկզբան ինձի համար սոսկ ինքնասիրութիւն մըն էր, հիմա մարդասիրութիւն մը կը դառնար, գիտակցութեամբ խարոյիին վրայ նետուող ողջակէզ մը՝ ուրիշի սիրուն :

— Ի՞նչ ընեմ, գոնէ զաւակս երջանիկ ըլլայ :

Վերջապէս միջնորդներով գտնուեցաւ մէկը, եւ եկան ըսին թէ լու տեղ է, եւ կաթնտուին երախան զաւակ պիտի ըլլար հարուստ մարդու մը, որ, իր զաւկներովը տուած յաջորդական կորուստներէն բոլորովին յուսահատ, ուրիշին զաւակը որդեգրելու զիմած էր : Կանացի հաւատքով տեսակ մը դարման է աս նոր մահերն արգիլելու : Այդպէս որդեգիր պիտի երթար մանկիկ մը քիչ շուտ չափ լցոյ տանելու տուն մը, ուր սուլը շատ ծանրացած էր սրտերու վրայ :

Որդեգրութեան պայման կ'առաջարկուէր որ երախային մայրը, առուծախի պէս, թուղթ մը տար ազատ կամքովը, թէ ալ զաւակը իրը չէր : Հաւանաթիւն տուաւ մայրը, եւ, իրեւ վերջին սպայման, կ'առաջարկուէր որ ինք իր ձեռքովը դնէր երախան մարդոն գիրկը :

— Զէ, հանըմ, չէ, այդ բանը չեմ իրնար ընել : Ամիսներ անցան ու տղուս անունը չտուի, նոյն իսկ անգամ մը տեսնել չուղեցի . Ի՞նչպէս հիմա ձեռքովս օտարին գիրկը դնեմ : Զէ չէ, այդ բանը թող չուղեն ինձմէ :

Ու խեղճ կինը ինքվինքը կը կորանցնէ վայրկեան մը :

— Թող սեպեն որ ես բնաւ աշխարհի վրայ չկամ : Ասոսուած միայն գիտէ թէ ի՞նչ կը զգամ :

Այս պայմանը ջնջուեցաւ, կը մնար որ կինը ստորագրէր թուղթ մը թէ ինք, այսօրուընէ սկսեալ, կը հրաժարի ու եւ է իրաւունքէ իր զաւկին վրայ : Պայմանագրին օրինակը աս է .

«Ես Տիկին Ա. . . այրի Ա. . . ի, ազատ կամքովս կը հրաժարիմ զաւկիս վրայ ունեցած իրաւունքէս, անպայման, յափառեան» :

Եւ որովհետեւ կինը ստորագրել չդիտէ ; իր նշանակուած անուանը տակ կը քաշէ խաչ մը իրեւ յաւխտենական վկայ այդ անիրաւ իրաւունքին որ մարդը կապտեց :

Այսպէս գնաց երախան, ոչ կողմը յայտնի է, ոչ տեղը. ու հեք կինն ալ միտքը դրած է քերելով իր երեւակայութենէն վերատել այդ ծոցածին ծաղիկը, միակ պատիկեր իր սիրական ամուսնին, որ տարի մը առաջ ձիւնին տակ սառած էր: Կինը այնուհետեւ բոլոր սիրովը կապուեցաւ մեր փոքրիկին՝ աներեւութապէս սլաշտելով անոր վրայ հոգեակ մը որ աղքատութեանը երեսէն ձրի ծախեց:

— Ինծի այնպէս կուգայ, Տիկին, որ իմինս է. շատ կը սիրեմ, իսիստ շատ: » Կ'ուզի թերհաւատիլ այդ սիրոյն վրայ թերեւս կը կեղծէ, կ'ըսէի, մեր ներկայութեանը: Բայց ոչ, սրտանց կը սիրէր, վասն զի, իր սենեկին մէջ առանձին եղած ժամանակը, կը համբուրէր այնպէս ախորժանքով, որ չար չուրի ձայնը կը լաէինք դուրսէն: Իր բոլոր ցջանին՝ այդպէս վարուեցաւ փոքրիկին հետ, եւ ինծի իրաւունք տուակարծելու թէ մեր փոքրիկին վրայ իր փոքրիկը կը պաշտէր: Եւ մենք ուրախ էինք որ այդ սփոփանքն ունեցաւ, կաթնտուն սրտէն վիրաւորուած:

Իր վարմունքին մէջ ալ գիտցաւ վասիկութիւն գնել: Զատկին նախընթաց իրիկունը պիտի ըլլար: Կաթնտուն, յանցաւորի մը ոլէս շառագնած, կնոջա կ'աղաչէ որ, եթէ անկարեկի չի գտատեր, երթայ բերէ աղջիկը մէկ օրուան համոր, աւելցնելով թէ նախորդ Զատկին իրենք, երեք հոգի, երկու ամսւսին ու իրենց աղջիկը, մէկտեղ Զատիկ ըրած էին իրենց տանը մէջ, այս տարի, ճակատագրին մէկ ձախորդ ակնարկովը, իրենց տաւնէն ցիրուցան եղած հողմովալար փոշիի պէս, ինք ամուսնէն որբացած, փոքրիկ մը ուրիշի տրուած յաւիտենական պայմաննով, աղջիկին ալ հեռու, ինչպէս պիտի կարենար հաց ուտել: Իր մահուան իրիկունը կ'ըլլար ծրագալոյցը:

Կինս ինծի կը դիմէ, ու ես կը ցաւիմ որ սրտի այդչափ զուտ բան մը չէր անօրինած ինքիշնան այն խորին համոզումով թէ բոլորովին կնոջ սրտի յատուկ էր ատ, արական ձեռքի ու կամքէ անկախ: Ինչ որ է, ես կ'երիթած կը բերեմ կաթնտունին փոքրիկ աղջիկը, խարտեաշ մողերով սիրունիկ մը, որ ճամբան կը ցատկատէ թիթեւոնիկի թեւերով, իր մայրիկը զրկելու անուշիկ սիրով օրօրուած, զինովցած: Ես ալ շատ ուրախ էի:

Նոյն իրիկունը մայրն ու աղջիկը կը ճաշեն մէկտեղ, կը խօսին, կը ճըլուցտան: Ինծի այնպէս թուեցաւ որ մեր սեղանը ոչ մէկ օր այնչափ բախտաւոր եղած էր քան որչափ այդ իրիկունը, ուր պղոտիկ աղջիկը մը իր մօրը գիմաց խնդաց, խօսեցաւ, երգեց, եւ անհուն գորով ու խանդաշտանեք, ժաղանի մը պէս թրթուսն, գոլորշիի պէս տաք, ծիածանի գոլուտանեք, ժաղիանի մը պէս թրթուսն, գոլորշիի պէս տաք, ծիածանի գոլութուրմ, վշտարեկ սիրոտ մը տաքցուցին, արիւններու մէջ սուած սիրոտ մը: Այնուհետեւ մեղի սովորութիւն եղաւ բերել տալ աղջիկը և մայրը ուրախացնել:

Այդ կինը մէկ տարի մնաց մեր տունը, եւ ոչ մէկ օր դիտողութիւն ընելու տեղիք ունեցանք: Եզական չքը գտներ գիւղացի կնոջ այդ անխարդախ տիպարը:

Իր մեկնելցն յետոյ՝ մեր տանը մէջ երերուն առ աչօք պատկեր մը եղաւ ինքը. տրոտում, մինչեւ ցմահ տրտում, սեւ շղարշ մը վրան ծալցւած, աչքերը դէպի հեռուն սեւեռած տարտամ նայուածքով, արցունքը քարացած կապերուն ետեւ, եւ վշտի անհուն սգովը այնպէս համակուած որ իր զգացնէ թէ իր բոլոր մեծութիւնը այդ անմոռունչ սեւերուն մէջն է:

Խեղճ կնիկ . . . :

Զ.

Աւուր մէկը ճամբորդ մը եկաւ մեզի եւ կաթնտուին կողմէն համբայրներ բերաւ մեր վահրամին. ըսած էր թէ անհանապէս կարօտցած է, այնպէս որ շատ գիշերներ ոնովլ կը լուսցնէ: Երազին մէջ: Ուզեցինք գիտուլ թէ: իր պղտիկին լուր մը բան մը ունի՞ր, կրցած էր մասնալ, եթէ կարելի է: Ի՞նչ մոռնալ. թարախով լեցուն գոցուած վէրքի մը պէս՝ բացուած էր սրտին վէրքը: Բայց ինչ կրնար ընել. ինք խաչանիշ ստորագրութիւն դրած էր յաւիտենական պայմանամուրհակին տակ: Կամք յայտնած էր սրդեգրութեանը մասին, ուստի չէր կրնար ներեւ իր գիւղական ամրարտաւանութեանը որ հետաքրքրութիւն ցուցնէր յայտ յանդիման, ու. խօսքին դրժող մարդու մը պէս, թքածը լիզէր: Որդեգրութիւնը որդեգրութիւն էր, միայն թէ կ'աղացը մեզի որ գոնէ մենք գիտնանք թէ ինչ եղած է իր պղտիկը, փոյթ չէ որ իրեն ալ բան մը չյայտնենք:

«Դիտնանք ու բան մը չյայտնենք», ասով կը գոհանար մայրը: Ի՞նչ գեղ ակտի ըլլար աս իր վէրքին, իր մայրենի սիրով զիտէր միայն: Իսկ ինչ որ մենք զիտցանք իր փոքրիկի մասին, սա էր թէ տղեկին հայրագիրը, իրապէս մեծատուն մարդ մը եղած էր, որ աչքին տոշնւ տեսնելով իր զաւկներուն յաջորդական մահերը, տեղէ տեղ փոքրիկ մը գտնելու վաղած էր եւ վերջին չունչը մինչեւ Պոլիս առած: Հոս, երախան գտնելէ առաջ, կաթնտու մը վարձած էր, եւ ինչ որ կրնար պէտք ըլլար փոքրիկի մը, կանխաւ պատրաստած: Մեզի ըսին թէ մարդը, երախան տեսնելուն պէս, խաչ կը հանէ դողդպալով, կը համբուրէ, եւ հետեւեալ օրը կը մեկնի Աեւ ծովու ճամբով:

Կ'ընդունիմ որ փոքրիկը շատ լաւ խնամուի. թերեւս մէկ երկու ծառայ խիկ ունենայ, եւ չթուլուն որ փոչիի հատիկ մը տնդամ իյնայ անոր թաւշէ լոթերուն ու յօնքերուն վրայ. կ'ընդունիմ նոյնպէս որ այր ու կին անոր արեւովը երդում ընհն, անոր վրայ հոգի տան. բայց եւ

ոյնպէս եսասիրական չէ՞ աս, զուտ եսասիրական հաշիւ մը որ կը նշանակէ մարդ իր օրատետրին մէջ՝ նոր զնուած կալուածի մը դիմացը։ Այդ փոքրիկը իրենց ունեւոր տանը թանձր մթութեան ու մահերու սեւերուն մէջ լուսի ճառագայթ մը եղաւ։ Երկնքի լուսամուտներէն իջաւ։ ոչ մօր մը հոգիին ճաճանչն էր. ու թղթի կտոր մը, խոչանիշ սոսորազբութեան վաւերացուած, մկրատեց զանի ազբասութեան շնորհիւ։

Ու այսօր ալ ոչ մէկ կապ այդ հէք մօրը հետ, որ, խաչին սեւ գծերուն վրայ դրաւած հաւատքին վրայ հաստատ, ստիպուած է յաւիտեան չյիշել զանի, եւ լրիկ, բոլոր կեւանքին մէջ, պիտի ճգտի դէպի չարչրկող անստուգութիւն մը, անորոշ կէտ մը, անուրջքի մէջ դէպի թրթոռուն լոյսն երկնցող անդամալուծի մը պէս։

Հ Ր Ա Ն Դ

Կ Ե Ռ Հ Ա Ր Դ Հ Ա Ո Ւ Բ Դ Մ Ա Ն

(GERHART HAUPTMANN)

Գերման երիտասարդ իրավաշտ զրտկանութեան ամենէն հետագայութիւն առ միեւնայն ատեն մին քրքրական դէմքերէն մին, ամենապարմանին ու միեւնայն ատեն մին քրքրական դէմքերէն մին, ամենապարմանին ու միեւնայն առ միեւնէն առելի ներսյժներէն. որ ինքը արտայայտութիւնն ըլլալով ներկայ սղւոյն, ընդ հանուոր մարդկային ճգտումին, ցաւակցալ հոգի, դրականութեան մէջ իրեն համոր նոր ճամբայ մը բացած է, ազգուելով կանութեան մէջ իրեն համոր նոր ճամբայ մը բացած է, ազգուելով կանութեան մէջ իրեն համոր նոր ճամբայ մը բացած է. ինչպէս Տասիլուէն արուն Պւրուականներուը իր մոքին խօսած է. ինչպէս Տասիլուէն արուն Պւրուականներուը իր մոքին խօսած է իր սրտին։

Պերլինի գրականութեան պատճենիշին վրայ է հիմու, ու զանազան ուղղութիւններու բաժնուածով քննադատներ գոնչ մէկ կէտի վրայ համառ մէկ հակառակ իր իրավաշտ ուղղութեան, իր մէջ ունի բանաստեղծական աշխարհ մը որ Պեղեցին իրաւունքը կը ճանչնայ, հոգիի մթութիւններուն մէջ պտղուելով ու հասարակութեան ստորին խաւերուն մէջ իջնելով հանդերձ։

1885 ին իրեւ գաղտփարապաշտ (idéaliste) յոռետես, քերթուածով մը «Promethidenlos» կը կատարէր իր սկսնակի փորձը որ սակայն առանց նշմարուելու անցնելէ վերջ, յանկարծ առաջին թատրերգութեամբ մը 1889 ի աշունին սկսելով Կէսհարդ Հառերգման գրական շրջանակներու մէջ ամենէն աւելի իրկնուած անուններէն մին կը դառնար ու միւս կողմէ իր բերմի վրայ բերած իրականնութիւններով կը բախէր դասականներու ատելութեան ու նողկանքին: Բայց իր գրական հակառակորդներն էին որ կը խոստովանէին նսեւ թէ Հառերգմանի գրածներուն մէջ տաղանդ մը, խլրուն բան մը կայ որ մարդուս մինչեւ սիրտը կը թափանցէ, ու իր այդ ձիքին համար, իրենց ցաւակցութիւնը կը յայտնէին, որ զոհն էր նոր մոլորուած դպրոցի կարծիքներուն, եւ ձիշդ անառակ որդիին պէս եթէ Հառերգման իր այդ մոլորութենէն գառնար, այդ քննադատները պատրաստ էին իրեն ամենէն մեծ պատիւները ընելու:

Հետպհնետէ հակառակ կողմին տեղի տալովը հանդէպ Հառերգմանի մին քան միւսը աւելի տոկուն դարձուլ զործերուն, մարդ կը վարժուէր — նոյն խակ իր հակառակորդները — իր զրելու եղանակին, ու կը ճանչցուէր անկից վերջ ինքն իրեն համար իրը անկախ գրական անձնաւորւթիւն, ու իրաւունքը կը տրուէր իրեն՝ դրականութեան մէջ իր առանձին գոյութիւնը ունենալու: Այժմ Հառերգմանի եսն է որ կը ճանչցուի, ու ինքը, իր ուղղութեան ներքեւ ասենելով ուրիշներ, այդ ուղղութեան զլուխն է, իր կողմէ միշտ աշխատելով այդ եսը աւելի պայծառ դարձնելու:

* * *

Այն ժամանակ երբ գերման իրապաշտութիւնը իր առաջին թոփչները կ'առներ ու միեւնայն ատեն իր յառաջասահները գէմ առ դէմ կուղային քննադատութեան հետ, այնտեղ արդէն գերմանական Պառնասի պետերը իրենց զլուխը կ'երեցնէին իւրաքանչիւր իրապաշտ գործի համար, որ պահանջը արդիւնք՝ իր բոլոր ոյժովը կ'արտայայտուէր. ու խոստովաննելով թէ յիրաւի մոտածումի պառուղ էին այդ գործերը, սակայն ամենքը միաձայն կը դոչէին խօսքը ուղղելով իրապաշտներուն. «Այո՛, քննարերդութիւնը շատ լաւ է. զիսցազներգութիւնը կարող է գեռ իր բարձրութեան մէջ մնալ, բայց ներցած թատրերգակ մը չունիք գեռ: Ո՞ւր է ձեր Շիլլը, ձեր Շէյքսպիրը, ձեր Լէսինկը, ձեր Կէօթէն»: ու ամենէն վերջը կ'աւելցնէին. «Դուք ոչ մէկ թատրերգակ ունիք»:

Այսօր իրապաշտ գրականութիւնը իր թատրերգական սեսի զլուխը ունի Հառերգմանը եւ միշտ պատրաստ է զանի դասական-թատրերգա-

կան ամենազօրաւոր մտքերու Շէյքսպիրի ու Շիլբի հետ բաղդատութեան գնելու ու յետոյ իրավաշտ թատրերգութեան Շէյքսպիրը անուանելու: Բայց Հառւրդման իր աչքին առջեւ չունի Շէյքսպիր մը կամ Շիլբի մը, ինքն իրեն յատուկ տաղանդն ու իրեն յատուկ լեզուն ունի: Աղասի իր զգացումներուն ու մտածումներուն մէջ, իր գրածներուն մէջ ալ շունչն ունի ավատութեան երգչի: Իր անձինքը կը կանգնին մեր առջեւ՝ մարդկային, ու կեսնքով ասլցուած: Ու նոյն իսկ ապագայի մը մէջ ուր մեր այսօրուան տառապանքին ու կոփեներէն մարդիկ ոչինչ պիտի զիտանան՝ որովհետեւ նոր ցաւեր պիտի ունենան տարելու համար, ուր մեր աշխարհահայեցողութիւնները ու մտածելու եղանակը անձանօթ պիտի դաւնայ անոնց, նոյն իսկ այդ առագային մէջ միշտ պիտի տալրին կէսհարդ Հառւրդմանի անձերը, ճիշդ ինչպէս Սովորկի մը, Շէյքսպիրի մը անձերը կ'ապրին այսօր, որոնց արտաքին ձեւն ու եղանակը այլեւս մենք չենք հասկնար եւ որոնց ուրախութիւնն ու ցաւը սակայն կարող ենք միշտ միասին զգալու, որովհետեւ այդ անձերը մարդկային են ու այդ պատճառով միշտ ճշմարիտ ու հասկանալի:

*
* *

Հառւրդմանի մկրնաւորութիւնը գրականութեան մէջ ազատ չէ եղած բոլորովին զրական ու արուեստագիտական արտաքին ազգեցութիւններէ: Ճշմարիտ Դերմանացի բանաստեղծի տիտարի մը պէս սկսած է, զրելով իր սոռազին մեծ քերթուածը, որու մէջ քիչ մը աւանդական եղանակով ու արուեստով երխոսարդ միտքը իր հաւատքի, սիրոց, յոյսի խստովանութիւնները կ'ընէ:

Սոյն քերթուածէն վերջը բանաստեղծութիւններ զրոզը կը յուզուեր խիստ իրավաշտ տեսութիւններով գրուած զրքէ մը որ իրեն կը մատակարարէին Զօլց կամ Շլաֆ, ու հետզհետէ բաժնուելով իր զաղափարամաշտ յուետեսի իտէալին արուեստին նապատակ կ'ընդունէր զուտ իրավաշուաթիւնը: Արոտաքին ազգեցութիւններէ կազմուած՝ իր հողիին շուրջ դարձող մլումիլ հետզհետէ կը փարատուէր իրավաշուաթեան արեւին հակազդեցութեամբ ու դուրս կուգար ինչ որ պարզն էր, ինչ որ Հառւրդմանի հետ միասին ծնած էր:

Իր յատուկ տաղանդի գիտակցութիւնը, գիւտը, ճիշդ սրտի զիւտի կը նմանի: Հարիւրաւոր աղջիկներու մէջէ կ'անցնիս առանց բան մը զգալու, բայց յետոյ, յանկարծ, կուգայ մէկը որու համար կ'ըսես դուն. — «Աս է իմն, առկից զատ ոչ մէկը կ'ուզեմ:» Միտք մըն ալ ճիշդ այս եղանակով, հարիւրաւոր ձամբաններէ կ'անցնի, բաղմաթիւ ուղղութիւններու մէջ կը մտնէ բան մը կարենալ գտնելու համար ինչ որ ուրիշ-

ներէն մինչեւ այն ժամանակ չէր գտնուած դեռ։ Ուշ կամ կանուխ, բայց օր մըն ալ ինքզինքը ճիշդ ճամրուն մէջ կը գտնէ ու այն ատեն ա՛լ առաջ, մի՛շտ առաջ։ Հառւրդմանի համար իր ներքինը, իր խառնուածքը պայման մըն էր որով ինքը իրապաշտ կը դառնար։ Ոչ թէ ուրիշներու պէս որոնք կամ դուրսէն աղջուելով եւ կամ պարզապէս նորածեւութեան հետեւած ըլլալու համար կը մոնեն իրապաշտութեան դրօշակին ներքեւ, այլ իր էսթեան մէջ գտնուով օրէնք մը կ'ստիպէր իրեն որ իր դրածներուն իրեւ ուղղութիւն ընդունէր դիտողութիւնը։

* * *

իր էսթեան մէջ տիրող օրէնքին հալատակելով է որ իր առաջին իրապաշտ թատրերգութիւնը կ'արտադրէ «Vor sonnenaufgang» Աւրեւին ծագելեն առաջ։

իր հօրենական տունը կ'ասլրի Հէլէնէ, առողջ ու կայտառ գիւղացի աղջիկ մը։ Հայրը կատաղի արբեցող մը ու մայրը կոսկիտ, կրթութենէ զուրի կին մը որ կ'ասլրի իրեն մօտաւոր աղջական երիտասարդի մը հետ զոր միշտ իր աղջիան նշանածը կը նկատէ։ Տունը կ'ասլրի նուեւ ուրիշ երիտասարդ մը, երկսաշափ Զօֆման, որ միայն դրամին համար Հէլէնի մեծ քրոջը Մարթայի հետ կ'ամսւանայ։ Հէլէնէ, իր քեռայրին մուռար զարգացմանը պատճառավ, զինքը տանը մէջ միակը կը գտնէ որու հետ կարողանայ խօսակցիլ, բայց Զօֆման, արդէն ստորին տիպար մը, գձուձ տարիանքով կ'ուզէ օդտուիլ իր վայելած առաւելութենէն ու բաղձանքներ կ'ունենայ այդ անմեղին մասին։ Մարթա որ իր հօրը խմելու մոլութիւնը ժառանգած է, նոյն իսկ իր մատղաշ տղաքներուն օղի կը խմցնէ, տղաքներին ոչ մէկը կ'ասլրի։ Այս եղեռնագործութեան որջին մէջ է որ կուգայ Լօթ, Զօֆմանի ուսանողութեան ժամանակի բարեկամ, հիմա ոգեւորուած ընկերվարեան որ նոյն տեղի գործարաններու կացութիւնը ուսումնասիրելու համար եկած է, այն գործարաններուն մէջ ուր Զօֆման խեղճ մարդիկ չարաչար կը գործածէ, բան մը որ սկիզբները Լօթ մտքին անդամ չանցուներ։ Զօֆման, սկիզբները իր բարեկամը շատ լաւ կ'ընդունի ու կ'աշխատի զայն իր անգործնական գաղափարներէն հեռացնելու, Լօթ իր գաղափարներուն մէջ անդրդուելի է, պատրաստ մտնոց ուսացուանութեան համար ամեն զահողութեան, նոյն իսկ կեանքը վրայ տալու։ Ինքը իրենը չէ, ընդհանուրինն է։ Ինչ որ իր եսական անձին համար կը մափաքի, կեանքը լեցուն առողջ աղջիկ մըն է զոր կարենայ իրենը անուանել, ու այդ աղջիկն օրուն իր կեանքը պիտի ուզէր կապել՝ կը պահանջէ մտաւոր ու մարմնական առողջութիւնը։ Ոճրագործութիւն կը նկատէ հիւանդա

մարդոց տղաք արտադրելը , քանի որ այդպիսիները իրենց տղաքներուն կը ժառանգեն իրենց հիւանդութիւնը : Իր ճամբուն վրայ Հէլնէի կը հանդիսի որու քաղցր բնականութիւնը զինքը կը չահի , որու մաքուր եռանդուն հողին կը գերէ զինքը : Փոխադարձաբար աղջիկն ալ Լօթի մէջ կը տեսնէ պատուաւոր , մտացի , անշահասէր եւ զարդացած մարդը որուն առաջին անգամ կը հանդիսի մինչեւ հիմա : Երկուքն ալ իրար կը սիրեն : Լօթի եւ Հէլնէի սիրոյ տեսարանները լանաստեղծական ամենագեղեցիկ էջեր են թատրերդութեան մէջ : Նոյն իսկ հին դասական մոքեր , Հասուբդմանի հակառակորդները , այն տեսարաններուն առջեւ իրենց հիացումը չեն կարողացած զսպել : Նոյն ամսուան մէջ երբ Լօթի իրեն անկանոն մարդ կը ստիպուի Հօֆմանի տունէն դուրս ելել , կ'իմանայ թէ իր սիրականը զինովի մը աղջիկն . է , թէ անոր քոյրը նմանապէս արքեցող մըն է եւ թէ իր որդիքը ծնունդէն թշուառ են : Սրտի մեծ ցաւով , բայց առանց մնաս բարովի կը թողուարակւսենի Հէլնէն : Երբ խեղճ աղջիկը վերհասու կ'ըլլոյ իր սիրան ու ապագան ջախջախող դժբաղդութեան , կ'առնէ քեռայրին որսորդի դանակը ու կը զարմէ ինքինքը , մինչդեռ դուրսէն , արքած , անասնական հայրը իր խեղճուկ երգովը կ'ընկերանայ ներսը իր աղջկան կատարած ահաւոր տռամին :

Իպսէնի «Ուրուականներ»ը ու Հառուրդմանի սոյն դործը «Արեւու ծագելին առաջ» ընկերական գրականութեան միեւնոյն աստիճանին վրայ են . ու երկուքն ալ նոյն տխուր , բաղրգող ազազակն են մոլութեան դէմ ու ցաւակցութիւնը դէսկի մոլութեան ժառանգաւորները , բնական ծրէնքներու զոհերը : Յետոյ , ոլաշտանութիւնը իւրաքանչիւր մարդկային իրաւունքի : «Ուրուականներ»ու մէջ ժառանգուածը սեւային խօթութիւնն է , ու «Արեւու ծագելին առաջ»ի մէջ՝ արքեցութիւնը . իսկ իպսէնի թատրերդութեան Տիկին Ալվինիի անհատապաշտութիւնը (individuallisme) կը համապատասխանէ Լօթի ընկերվարապաշտութիւնն : Երկու չինքերն ալ միեւնոյն հիմնագարերը ունին , ամուր , որ սակայն երբեմն կը ցնցուի : Երկուքն ալ կրթուներն են ընկերութեան տիրութիւններուն : «Արեւու ծագելին առաջը ակքօլականութեան տւերումներու յիշատակարանը կարելի է անուանել :

* * *

Հակառակ քննադատներու որոնք իր առաջին դործը անուանեցին յանցապարտ ու իր անձն ալ սձրագործ , ինքը կապոյտ , երազով աչքերովը անդորրութեամբ կը նայի իր շուրջ բարձրացող կատաղի աղմուկներուն : Իր օրորոցին մօտ չէ երգուած որ ինքը ապագային աշխար-

հի անդորրութիւնը վրդովսղներէն մին ըլլար։ Անդորրութեամբ նորէն կը քաշուի Պերլինի մօտ երքնէր իր զիւղական տունը ու այնտեղ կը գրէ իր երկրորդ թատրերգութիւնը 1890 ին։ Ըստանեկան աղկտներու գլոբն է այդ թատրերգութիւնը «Die Friedensfest» (Անդորրութեան տօնը)։ Այս թատրերգութիւնը գրած ատենն ալ միշտ իր աչքին առջեւ ունեցած է իպսէնի «Ռւրուականներ»ը։ Բայց նորէն, առանց առաջնորդի իր մասնաւոր ուղին ընթացած է։ Ներկայացուցած է այնտեղ ինչ որ ինքը անձնապիս զիւտած է։ «Vor sonnenauftgang»ի մէջ, ամբողջ հասարակութիւն մըն է որ կը փոտոփ, կը տարտղին։ «Die Friedensfest»ի մէջ ամրող ընտանիք մըն է նոյն բախտին վիճակուած։ Հառուրդմանի նպատակը եղած է միշտ իրողութիւնը իր տիսուր սոսկական ձեւին մէջ ներկայացնել առանց տղելու զայն մասնաւոր զգուշութիւններով մեղմացնել, եւ երբեք ուշադրութեան չէ առած հասարակութենին քաշուելու պէտքը իրողութիւնը իր մերկութեան մէջ ներկայացուցած առեն, եւ ոչ ալ գեղեցկագէտի գեղեցկի օրէնքները ուղած է զիանուու։ Այս թատրերգութիւնն ալ ինչպէս առաջնին Պերլինի Freie Bühneի (Ազատ թատրոն) վրայ կ'երեւոր ու հասարակութեան կ'ազդէր աւելի երկիւղ քան թէ զզուանք։

* * *

1891 ին իր երրորդ թատրերգութիւնը բեմի վրայ կուգար ու միեւնոյն առեն կը գառնար իր զրածներուն ամենէն աւելի ժողովրդականը «Einsame Menschen» (Մենաւոր հոգիններ) ամենէն աւելի յունետեսը։

Հառուրդման իր այս գործին մէջ կը մերկացնէ ժամանակակից հօգիներու ամենէն նուրբ ջիզերը։ Այս թատրերգութեան մէջ ի ըյս բերուածները ամենքն ալ բարի մարդիկի են որոնք սոկայն մինչեւ մահը իրար կը չարչարեն։ Անհամանայնութիւնը իրենց մէջ աւելի յառաջ կուգայ կետնքի մէջ առնեցած իրենց տարբեր կոչումներէն քան թէ իրենց նկարագիրներու զանազանութենին։ Ծնողըն ու տղաքը, այրն ու կինը եւ նոյն իսկ երկու հակառակորդուհինները սրտանց իրար կը սիրեն, բայց իրար չեն հասկնար։ Այրը, որ սրդիսկան, ամուսնական, հայրական պարտաւորութիւններ ունի, իր խոր զգացումներուն ու բարձր գաղափարներուն մէջ ինքինները գէմ առ գէմ կը դտնէ օտար աղջկան մը հետ որ զինքը այնքան լաւ կը հասկնայ, եւ ահա իր միւս ուարտարութիւններու մէջ կը սկսի թերամուլ Եօհաննէս Թոքերտի (այրը) եւ Աննա Մոհրի օտար աղջիկը միջեւ, առանց սեւային նկատումներու կը հաստատուի բարեկամութիւն մը որ ստկայն ուրիշներէն տարբեր կերպով կը մեկնուի, ինչ որ իսկականին մէջ չէ։ Սոյն երկիւղը վտան-

գին առջեւ, կերպով մը վտանգին վաւերացումը կ'ըլլոյ: Այդ երկու հոգիներու կտպակցութիւնը որ միայն ինքն իրեն համար բացատրելի է, հանրային բարքի օրինագրքին համաձայն կը կորսնցնէ իր անքննադատելի մաքրութիւնը: Այն վայրկեանին երբ այդ երկու օրտերը ստիպուած են իրենց կապակցութեան թելերը փետուելով իրարմէ բաժնուիլ, կը սկսին երկուքն ալ արիւնիլ ու մէկը բոլորովին կը պատոի: Բայց ինչ որ ալ կարծենք, այդ այնքան կոպիտ, այնքան տմարդի, այնքան աղմկայոյզ, այնքան չարտկամ ներկայացուողները ամենքն ալ խկակոնին մէջ բարի են, ու սէրը սիրով է որ կը չքանայ: Այն մութ ուժերը որոնք մարդէ դէպի մարդը կանցնին առանց չար նպատակի, ամենաբարի հաւատքով, մանաւանդ յանուն Աստուծոյ, կը սարսեն ամբողջ գրուածը տալով անոր բանաստեղծական հով մը: Ու այդ բանաստեղծութիւնը թատրերգութիւն կը դառնայ, որովհետեւ այդ մարդիկը ամենքն ալ մէզ կը ներկայանան միտ ու արիւն, ամբողջ կեսնք, մեր զգացումներու, մտածումներու եղբայրները: Հառերդմանի կոչումը առաքելութիւնը եղած է գերմանական բեմին վրայ մարդկային արիւնը բերելու: Հառերդմանի մէջ մարդ գործողութիւնը չի փնտոեր, որովհետեւ հոն, ամենէն աւելի մարդկային գործողութիւնը մարդու կուրծքին ներքեւ է որ կը կատարուի: Ոչ միայն մոլեգին կոռովները, իրար խաշածեւող սուրերը, սպանումներն ու խողխողաւմները, այլ նոյն խկ յուզուած, տխուր, տրոփուն սիրտը գործողութիւն մը, թատրերգութիւն մըն է: Հառերդման ձնած է իր «Մենակեացներ»ը «անոնց որոնք այդ կեանքը ապրած են», ինչ որ անդամ մըն ալ կ'ապացուցանէ թէ այդ խաղին մէջ մարդիկ են որ կ'ապրին:

Einsame Menschen արուեստագէտի գործ մըն է լուրջ եւ զուտ: Այդ գրուածը ընթերցողին կ'ազդէ, կը յուզէ անոր կարեկցութիւնը ու անոր մտածումները շարժման մէջ կը դնէ: Եթէ այդ գործը մեծ տեւական տպաւորութիւն մը յառաջ կը բերէ, ոպատճառը միայն այն չէ որ ապրող անձերու զգացումներն ու մտածումներն ընթերցողին կը հազորդուին, այլ խորութիւնն է, որով Հառերդման այդ ամենքը զգացեր, մտածեր ու հասկըցեր է:

* * *

«College Crampton»ը, իրեւ վաւեշտ, Հառերդմանի գրական գործունէութեան նոր դոյն մը կ'աւելցնէր, եւ ունէր միշտ իր մէջ դէպի բնութիւնը հաւատարմութիւն ու դլաւորակար ձգտումը մոլութիւն մը ձաղկելու, միայն թէ այս անդամ մոլութիւնները իրենց ծիծաղարժ կողմէն նայուած: Միեւնոյն տարուան մէջ, 1892 ին, Հառերդման հրա-

պլարակ կը հանէր իր գործերէն տմենէն տոկունը, թերեւս մին իր ապագայի գլուխ-գործոցներէն, «Ուսայնազործերը» (Die Weber), ամենէն նշանաւորը գերմանական իրավաշո գրականաւթեան։ Սոյն գործին մէջ Հառարդման առանց թողելու իր առվորութիւնը, փոքր մանրամասնութիւններու խորը մտնելու, տիրապետած է նաեւ ոճին։ Գրական ազգաբանութեան մէջ Զօլոյի «Germinal»ը եւ Հառարդմանի «Die Webe»ը մօտաւոր ազգականներ են, թերեւս եղայրներ։ «Ուսայնազործները» լայն, դիւցազնական դիտուլութիւններով կազմուած պատկեր մընէ 1840 ի Շլեզվիտական ոստայնագործ հասարաւկութուն խեղճ անօթի վիճակին զոր հիւսիսային Գերմանիայի մէջ 1848 ին պատահած շարժումին նախերդանքը կարելի է համարիլ։ Սոյն խաղին մէջ զլաւոր անձնաւորութիւն չի կայ. զիւցազնը, ժողովուրդն է։ Անօթութեան տուամին է որ իր բոլոր ուժովը հասարակութեան պղիքները կը քամի։

«Ուսայնազործները» իրեն յատուկ դեղեցկութիւնը ունի. հեղինակը ինքն է որ գեղեցկազիտութեան օրէնքները կուտայ։ Որովհետեւ Շիլլը գեղեցկազիտական ուրիշ օրէնքներ ունէր, պէտք չէ որ մարդ Հառարդմանը ստիպէ. Շիլլը իրեան այդ օրէնքներուն հաւատարիմ մնալու։ Ինչ որ քննադատները կը հարցնեն, առ է թէ — Հեղինակը իր նիւթին համապատասխան ձեւը գտած է եւ թէ իր նիւթը պէտք եղածին պէս արտայայտած է։ Այդ քննադատներու հարցումին քով ուրիշ հարցում մըն ալ, մարդկային, լնական հարցումը. — Հեղինակը կ'ազդէ մեր սրտերուն։ Երբ «Ուսայնազործներ»ու հեղինակը դրական ու գեղեցիկ կերպով կը պատասխանէ այդ երկու հարցումներուն, այլեւս պէտք չունի գեղեցկազիտական օրինագիրք մը բանտու։

* * *

Գերմանական իրավաշո գոլոցին մէջ «Ուսայնազործներ»ու հեղինակին ազդեցութիւնը մեծ է այսօր։ Ինքը եղած է իրավաշո թատրոնի վերջնական, ամենաամուռ հիմնովը։

Դեռ երեսուն երեք տարեկան է, եւ ապագան իրմէ շատ բաներ կը սպասէ։

Հառարդմանի գրածներուն մէջ իմաստասիրական մտածումներու հարաստութիւն չի կայ, բայց իր գիտուլութիւնները մոտածումներ են, որոնք նաեւ մտածել կուտան։ Իր դիտելու ձիրքին կը միացնէ նաեւ հաւատարմութիւն գէպի բնութիւնը։ Իսկ ինչ որ իր գրածներուն մէջ հմայքն է, բարի հոգին է այն որ ինքը ունի։

ՄԱՅԻՍ ՄԵԿ

(ՅԻՇԱՏԱԿՆԵՐ)

Արեւելքի վայելատենչ ու զգայնական բանաստեղծութենէն բան մը չկայ Մայիս մէկի այդ հովուական խրախճանութեանը մէջ, զոր՝ հին աւանդութեան մը հաւատարիմ՝ մինչեւ այսօր կը տօնէ Պոլսայ ժողովարդը: Խոտին վրայ զլոորելու սովորութիւնը՝ անխախտ պահուած հասարակութեան նուազ կրթեալ մասին մէջ, մարդագետիններու մէջ ու լեռներու վրայ կրթի գաւաթներ պարպելու հաճոյքը՝ որով մարդիկ՝ ամենէն բնական սնունդով իրենց տռաջին սնունդը՝ կը բարեւեն ամբողջ բնութեան յարութիւնը, տեսակ մը կրկնութիւնը չից այն պաշտամունքին զոր հին յոյները, իրենց գերազանցալիս խորհրդանշական կրօնքին մէջ, անէին Մայր բնութեան հանդէպ:

Ո՞րչափ յանկացիչ է տեսարանը գտաշերուն ու բլուրներուն, որոնց անանչի բողոքներուն վրայ՝ մարդկային սեռին բողոքներն են մանաւանդ, տղամարդիկ ու աղջիկներ՝ որ կեանքին ու անոր վայելմանը հաճոյքները կը պատկերեն՝ զեղուն արտայայտութեամբ: Ներդաշնակ երգերը՝ որոնց մէջ սիրոյ խօսքերը՝ այնքան մատազ բերաններէ արտասանուած՝ մեղեղիի մը աղդեցութիւնը կ'ընեն ու Մեծ Սէրն ուղղուած, ծիծաղները՝ որոնք դեռևահատութեան ու գեղեցկութեան վասարանութիւններն են, կարծես — աղօթքներէ աղդու փառաբանութիւններ — Մեծ Նարոգչին փառքին ծօնուած, վազվուուքները՝ պատիկ անկումներով որսնք երկրագութիւններ են կանանչը պազնելու հոմար, կանանչը՝ յայսի ու սիրոյ յատկանիշ . . . ո՞րչափ հեշտին է տեսարանը:

* * *

Երբեմն, սակայն, տարօրինակ մօտաւորութիւններու առիթ է այդ խրախճանութիւնը. ու երիտասարդութեան խօլ ուրախութեանը ազդեցութենէն զերծ զիտուելով ինչ ազդու դասեր կան անոր ընծայած տեսարանին մէջ:

Եթէ ունեւորները կրնան կառքերով հետուները երթալ՝ իրաւցընէ լեռներու, անձակ բնութեան նշանն ու պատկերը ունեցող գաշտերու մէջ տօնելու համար «Մայիս մէկ»ը, աղքատները իրենց թաղին, իրենց գիւղին մօտաւոր գաշտովը կամ բլուրովը ստիպուած են շատանալ. գաշտ կամ բլուր՝ ուր կարելի է առանց շատ անօթենալու երթալ:

Ու յաճախ՝ այդ դաշտը կամ բլուրը, գեղին մօտը գտնուող այդ մինակ կանաչազարդ տեղը, յաւիտենական նինջի վայրն է, ուր աղքատները, մարդկային մարմիններ ծածկող հողակոյտներուն քով, գերեզմանաքարերուն կրթնած, կամ կաթի գաւաթը անոնց վրայ դրած՝ կը տոնեն մայիսի մէկը, բնութեան այդ գերազանցապէս ուրախ տոնին մէջ իսկ՝ իրենց մօտ ունենալով կեանքի ունայնութեան ու վշտերուն պատկերները:

Խասդիւղի մէջ մանաւանդ, ուր անցուցած եմ տղայութեանս տռաջին տարիները. մայիսի տօնը կը կատարուի երկու բլուրի վրայ՝ ուր գտրնան վայեկեները կեանքի ունայնին վկայարաններուն անմիջապէս քովը գտնուելով, ամենէն ուշազրգիռ պատկերը կը կազմեն:

Պատէմիիքի ու Զըգուալընի բլուրներն են անոնք. բլուրներ՝ որոնց առաջինին վրայ է հոյոց գերեզմաննոցը եւ որու բարձունքն ամենէն դիւթական տեսարաններէն մէկը կը պարզուի իյուսլի բլուրներուն, Ոսկեղջիւրի վերի մասին կղզեակներուն ու Քեաղըտիւնէի հովիտին վրայ, մինչդեռ երկրորդէն՝ ուր մեռելներու ամբողջ աշխարհ մը կայ, հրէից գերեզմաննոցը, Օդ-Մէյտանի սարահարթն է որ՝ խորունկ ձօրի մը վրայ, կանանչներու ու լեռնային ծաղիկներու պասակ մը կը կազմէ:

Այս երկու տեղերէն Պատէմիիքն է սակայն, (կամ եր տղայութեանս տտենը, քառորդ դարէ աւելի առաջ, որովհետեւ ամիկէ ի վեր երբէք մայիսի սկիզբը Խասդիւղ չեմ գտնուեր) որ ամենէն աւելի յաճախուած էր:

Խարիսլուկ, հին սրճարան մը կայ հոն, մեռելաթաղներու եւ սգաւորներու կայարանը, ուր ձմեռը՝ բուփին տակ մեռելը թաղելէ ետքը, անոր հոգւոյն համար ազգականներուն հետ մէյ մէկ օղի կը պարաբն տէրտէրն ու ժամկոչը, ու ամառը պաղ ջուր ու խահուէ կը խմեն «Աստուած հոգին լուսաւորէ»ն կրկնելով. Տիրութեանց այս տեսակ մը հանգրուանը՝ որուն տէրը գերեզմաննոցին անվճար պահապանն է, որ գեւորութեան եւ ուրախութեան ձեւեր կ'առնէ մայիսի առաջին օրը: Տերեւներով ու կանանչներով կը զարդարեն անոր մուտքը ու պատուհանները, վայրի ծաղիկներէ բոլորուած պսակ մը կը կախեն դուանը վրայ, որուն առջեւը, բերանը խոտով գոցուած շիշերու մէջ կաթը՝ խայիս, առանց ջուրի - ինչպէս կը հաւասարէ խանութին տէրը իր լավանի ձայնին ուրախութեան չեցտէր տալու ջանքով — կը մատակարուի ձինորսներու, և նախիններու եւ աշխատաւորներու ընտանիքին ու զաւակներուն, որոնք հոգեկան ճշմարիտ զուարձութենէ աւելի, ընդունուած սովորութեան մը հալատակելու պարտաւորութեամբ ուրախ են այն օրը:

Հոն, Պատէմլիքի այդ բլակին վրայ տեսեր եմ կեանքի ամենէն տխուր պատկերներէն մէկը, որ տղայ հասակի բոլոր ուժդին զգացողութիւններուն պէս, անջնջ մնացեր է մոռիս մ.ջ. եւ զոր երբեմն կը նորոգէ երեւակայութիւնս երազներով՝ այլանդակ փոփոխութիւններու ու սարսափիցնող մերձեցումներու առարկայ ընելով զայն:

71ի կամ 72ի մայիսը ըլլալու է, աղէկ չեմ յիշեր, տատային ընկերակցութեամբ, մեզի, եղբայրս ու զիս, զրկեր էին Պատէմլիք, բազմութիւնը տեսնելու համար. մայրական հոգուծութիւնը տունին տուեր էր կաթը, որպէս զի սրճարանին գուռաք ծախուած օսլայով ձերմկցուած ջուրը շամենք, ու տատային ստակ տուեր էին — ամրազ մէկ չերեկ'ն, մտածեցէք անդամ մը, խնդրեմ — չաքար եւ պտուղ գնուելու համար:

Ու լեռը գացինք սքստալով, յայն աղջիկներու ու հրէուհիներու երգերը մտիկ ընելով, երբեմն սրտմոելով ձկնորսներու շատ իրապաշտ հայհոյանքներէն, զոր թէեւ հասկնալու անկարով, զէշ կը գտնէինք, որովհետեւ այնպէս ըսեր էին մեզի, ու մեր ընտհանքով մարդու զաւկի (պղտիկ «ազնուաշուք»ներու) արժանապատուաթիւնը պահելով, առանց վողելու, առանց խնդրալու, առանց նայն խակ բարձրածայն խօսելու, լուրջ վաճառականի պղտիկ տիպարներու պէս՝ ինչպէս սիսալ ըմբոնումով մը կը հասկցուէր այն տառեն տղոց կրթութիւնը Պոլսոյ բարեկեցիկ ընտանիքներուն մ.ջ:

Մեծ բազմութիւն կար գերեզմաննոցին մ.ջ, հոս ու հոն ցրուած, սմանք կոտի գաւաթները զրած գերեզմանաքարերուն վրայ, ուրիշեր որ ձերմատկ սաւան մը փուեր էին հողակայտի մը քովը, ու պանիրէ, հաւկիթներէ ու երբեմն ալ պալ միսէ նախաճաշչի շուրջը բոլորուէր:

Ու մենք կ'անցնէինք ամենուն քայլին, հասկնալու, ուսումնասիրելու յնածին հետաքրքրութեամբ մը, մեր «աչքերուն ծայրովինը նայելով միշտ, որովհետեւ մեզի ըսեր էին թէ զրուավայրի մը մ.ջ ուրիշներուն ճաշը դիտել քազաքավարութեան օրէնքներուն հակառակ է:

Մինչեւ գերեզմաննոցին ծայրը գացինք, հոն՝ ուր քարերը քիչ են ու հողակայաներ կան միայն, առանց կանդ առնելու արժանի տարօրինակ բան մը տեսնելու. Գարազամի բլուրին կիրակի իրիկուններուն կրկնութիւնն էր մեր հոն տեսածը, սա տարբերութեամբ որ մաստիճայի ու շիւզի պղտիկ սրուակներուն տեղ, աւելի մեծ սրուակներ — երբեմն գինիի սեւ շիշեր — կային կաթով լեցուած:

Գերեզմաննոցին ծայրը ժողվուած բազմութիւն մը մեր ուշագրութիւնը գրաւեց, ու անոր մօտեցանք ամրտին հետաքրքրութեանը առարկան տեսնելու համար:

Երեսուն երեսուն երկու տարեկան կին մըն էր, աւելի սիրուն քան

գեղեցիկ, որ երազացնորի ձեւով մը նստեր էր հոն, ձեռքը շիշ մը կաթ բանած :

— Խեղճ Մարիամիկը, ըսաւ տատան կարեկցող ձայնով մը, ինչու ձգեր են հոս :

Դիմագծութիւնը մեզի ալ ծանօթ էր, որովհետեւ շաբթուան մէջ շատ օր եկեղեցին կը տեսնենք զինքը, ստահարանին պատկերներուն առջեւ՝ միշտ լսով, ու՝ երեմն ալ երր ժամերգութեան տաեն չըր, բարձրածայն խօսելով, զրեթէ կռուըտելով գաւիթին Աստուածածին հին հետ :

Այս ատեն կարող չէի հասկնալ իր մոտային վիճակը, սակայն հիմա մոռքիս առջեւ ուրուագրելով իր դիմագծութիւնն ու իր շարժումները, կը հասկնամ թէ՝ ուելի ջղաձգական մըն էր, քան խելացնոր մը, որ մոտածելու եւ հաւտուղու ձեւին բոլոր տպաւորութիւնները դուրս կը թափէր, շատ անգամ ծայրացեղ խոչօրտցումներ տալով անոնց :

Մօտեցանք կնկանը. հողին վրայ նատեր էր, չորս հինգ հողակոյտի մէջ, հին, անզարդ շրջազգեատը իրեն քաշոծ, որպէսզի անով իսկ կոխկոտած չըլլայ հողակոյտները, ու անանկ ձեւով մը՝ որ ամենուն՝ ալ տէրը, ամենուն ալ ստահապանը ըլլալ կը նշանակէր :

Ու արցունքներուն մէջ, որոնք շատոնց սովորութիւն դարձած՝ ալ կը հոսէին առանց չնշառութեանը վրայ աղդելու ու խօսքերը կիսկոտը ձգելու, Մարիամիկը կը պոռչտար, զրեթէ սաստելով զինքը շրջապատողները :

— Ինչերնուդ պէտք . . . ինչու ժողվուեր էք կուխս . . . մեղայ. ես ձեզի բան կ'ըսե՞մ կոր մի . . . Մայիսին մէկն է . . . իշրէ՛ հոս եկայ ես ալ կաթ խմելու, հոս՝ իմիններուս քովը . . . ինչերնուդ պէտք, դուք իշր կընէք կոր ամ . . .

Ու հողակոյտներուն նայելով, յարեց.

— Իշրէ՛ սա կունտին տակը մարըս կայ. զաւալլ մարիկըս, ինձիմէ էն մեռաւ . . . հոս հարըս պառկեր է, սարշնան էն կընաց խեղճը, ցմեռը ծուկի կացած ատենը պայլ առեր էր . . . հոս աղբարըս է. վայն ի վրան ասլան աղբարըս՝ կիշերը կրակէն դառնալին ետքը մէկն ի մէկ եարախնը ինկաւ, առառան մեռաւ, հիշիմը՝ շատ վազեր է յեղին բրդեր է՝ ըսաւ . . . հոս քուրս է, անուշիկ բրարըս՝ նշանած՝ տահա տասնըութը տարեկան, վերեմէն կընաց . . . հոս ալ էրիկս է. երկու ամսու վեսայ . . . ան ալ վերէմ եղաւ, մոմի պէս հալեցաւ . . . մեռաւ նէ խոռչը պիշե կրնար վերցնել, անխտար զայիժցեր էր զավալլին . . .

Լալկոտուկը աւելցուց, հիմակ ալ կը պոռար:

— Ամենքն ալ երկու տարուան մէջ կացին . . . էս մինաւորիկ մնա-

ցի . . . ինչու մեռան , ըսէք , հա՞յս է մի , ինչու մեռան :

Այդ վայրկեանին իր ուշադրութիւնը զրաւեց տղբատիկ տղայ մը ,
որ՝ Ալպանիացի կաթնավաճառի մը տասը բարայի կաթ առած՝ զայն
կը խմեր թիթեղէ չափին մէջ :

— Հա՛ աւելցուց , ես ալ կաթ ունիմ . . . ամա սիրոս չիտանիր ֆի
խմեմ . . . անոնց ալ պիտի տամ . . . տմենքս մէկ պիտի խմենք :

Ու մինչդեռ ապշութեամբ կը նայէինք , կաթը ինսամով բաժնեց
հողակոյտներուն՝ հաւասար չափով թափելով ամենուն վրայ , ու մնա-
ցածը ինք կուլ տուաւ , ջղային արագութեամբ մը , հոգեկան յագեցում
մը դնելով անոր մէջ , ոյդ մնացորդը խմելը՝ իրեններուն հետ տեսակ
մը հազորդակցութիւն համարելով :

. . . . Ու մինչդեռ ես ու եղբայրս աչքերնիս խոչոր խոչոր
բացած կը նայէինք , առանց կատարելապէս հաւկնալու տեսածնիս ,
տատան ձեռքերնէս քաշեց , բարեկեցիկ ընտանիքի սպասաւորի մը չտեսի
արհամարհանքովը փափսալով .

— Քալեցէք . . . չոչորդ է , չքը տեսնար կոր , կ'ելլայ ձիտերնուդ
կը փաթոքւի :

ՏԻՐԱՆ ՔԵԼԷԿԵԱՆ

ՄՏՔԻՍ ՊԱՏՈՒՅԱՆԷՆ

Ա. Ն. Հ Ա Խ Ն Բ

Խ Ո Հ Ա Խ Ա Բ

Ցրախն հողմակոծ գիշերն ընդմիջած է :

Սակայն մտքիս ատեանին մէջ՝ չգիտեմ որ արեւէն՝ չքնաղ տիւ մը
յանկարծ կը փայլատակէ , շօսափելով հին դաղավարներս , որ հոն կը
հսկեն յանդուզն լուռթեամբ :

Անթրթիու անորակ ձայն մը՝ ելեկտրաբար ցնցելով սրուտկող այդ
գաղափարներուս առանցքին՝ հոգիիս՝ խարիսխը ,

«Եկուր , կը գոչէ . քեզի ցոյց պիտի տամ Անհունը» :

Կըզգամ որ ազդում մըն է այն՝ սուր , նոր ու բարձր , որով նաեւ
շատ բուռն :

Կը հաւտատամ որ խորհրդաւոր հրապարակ մը պիտի կարտավետէ ինձ այն . վասն զի գիտակից եմ որ այս շրջմալ հողեղին հրապարակն ատելու պատճառներս չառ հզօր են գիտակից եմ որ մարդիկ քանի ինչ խորշին, Ամրաւ գութն այնքան աւելի գուրդուրանքով ասպարէղ կը բանայ ինձ :

Եւ ինք գիտէ ալ որ ես տարփաւոր մըն եմ անհունին :

Այս անդամ հզօր, չառ հզօր կը թուին ինձ այն թեւերը, որ ինք կ'ընձեռէ ինձ :

Ու ձայնին ետեւէն կը սուլամ-մրբկուն՝ արեւէն թեթեւ, ամպէն մաքուր, լրյուէն արագ :

Ռոպէ մը՝ ահա գիշերին սահմանէն վեր անցած եմ, բոպէ մըն ալ արդէն գլած եմ որեւը, եւ միւս պոնդ մը՝ ահա իրեւ անդունդներու կը նայիմ ասողերուն լեզէ ոնին :

Հոնկէ՝ մեր գունաը չքացած է, արեւն հիսլ մը կ'երեւի, ու ես՝ թէպէտ մտքով ահաքրտնած, նայուածքով հոսած եւ հոգիով դանդաշուտ՝ կեցած տեղիս կրնամ տփացի չափել արփային պարունակը :

Երանական անսաւիւն մը աշխարհակալած է բովանդակ էութեանս մէջ: Յաջողած եմ մտքիս պատուհանէն զուրս թուիլ:

«Ելիր, անդամ մըն ալ ելիր, կ'որոտայ ձայնը, եւ անըւ ելիր» :

Հողի այլ, էութիւն այլ, կ'ելիրմ զրեթէ խսնջած: Հասած եմ արդէն անդոյն վայրն, որ ժամանակին հետ տարրախտանուած կը բիւրեղացունէ թագուն լսութիւն մը. ան ոչ աջ կայ հոն ոչ ձախ. հոգիս՝ խորհուրդներս՝ բոլորն ալ չոգիտեալ խուճապներ դարձած՝ կը սուրան ետեւէս, որ ալ լրկ ես մը մնացած եմ, մշտնջեան բովանդակին մէջ հեւացող ես մը միայն:

«Անդամ մըն ալ զօրացիր ու փորձէ վարդել. թերեւս ճանշնաս տնհունը, անդամ մըն ալ, մարդ նկուն:»

Յետին ձիգ մը կը բոնկցունէ զիս, ձիգ մը՝ տւելի գուրսէն քան ներսէն ինչ: Հասած վայրս ոչ զինիթ ունի ոչ նատիր. հնն ալ անմուտ է ադամանդի լրյուն՝ աննիւթական եւ հսկայ ճակատէ մը բղխող, որ քանի՛ սուրամ ետ կը միախչի:

Ներսի գուրսի կարովներս ոսպաւած են ալ, եւ միայն կէտ եսա կը դողդոջէ զնհանդած՝ ընդհուպ չքանուլու ահավ:

Վերջին հադադոլս կը գոչեմ.

«Ո՞ւր է ծայրն այս անարձագանգ դարպասին եւ ով անոր Տանուտէրը »:

Սպիտակ շաշիւն մը՝ ահեղ հրաթեւ՝ համակ նոր՝ համակ կամք հնչուն՝ կը դզրդայ անկողմ կողմերէն.

«Լուր, մեկնած տեղէղ մինչեւ հող որչափ հանգրուան սուիր՝

ծայրեր են անոնք անհունին, տեղդ՝ ուր կեցած ես՝ ծայրն է անհունին, յաւիտեան մըն ալ ընթանաս՝ դարձեալ սկզբնական ծայրը կ'ըլլաս անհունին. միւսն անծանօթ է, անոր անհասութիւնը միայն ճանչնալը ներռած է մարդուն: Լոյն է վայրը, լոյն ժամանակը, լայնատարր յաւիտեանը, այլ ամենալայն է անհունը, — Դոյութեան ամենէն խրոխտ պատճառն ետեղակալ, զոր համբոյրս՝ յաւիտեանը՝ կը չափէ, եւ որուն մէջ մեղքի շիթ մըն էիր գուն, որուն ծայրն ես միշտ հոս եւ վարը հոն, ուր հարկ է քեզի դառնալ: Ես միշտ նոյնն եմ:

Եւ կը դառնամ ուժգնագոյն անկումով: Ես հոս նորէն՝ վարը, անվայրափակ շրջանակին մէջ ես զիս կը գտնեմ քառակուսի շփոթ մը, մակուան զարդ մը, չքոտի պուսրիկ մը՝ խաղալիկ վայելի անձնիշսախանութեանս. յոգնած օրհասին դէմ ես զիս կըզգամ ունայն ճիգ մը՝ տիսեղծ այլայլակ:

Եւ զուր կը փնտռեմ մեղքիս կոծումներէն ազատ հանգրուան մը՝ խոկալու համար անոր, որ միշտ մեծ նոյնն է:

Այս, խոկալու համար անոր, որ միշտ մեծ նոյնն է:

ԱԿՈՒՄԻՏ

15 Ապրիլ 1895

ՕՏԱՐ ԷՋԵՐ

Ա. Բ Ե Խ Ի Ն Ծ Ա Գ Ե Լ Է Ն Ա Ռ Ա Զ

(ՀԱՏՈՒԹՅ)

(Vor sonnenaufgangի վերջին արարուածին մէջ՝ Հօֆմանի կինը երկունքի ցաւերուն մէջ է. այրը մատանշութիւն անի որովհետ կինը առաջ շատ օդի խմած է եւ հիմա գեհեէ զգայազիրկ վիճակի մէջ: Հօթ որ երկու օրուան համար Հօֆմանի մօս օթեւանելու եկած էր, ակամայ զիս այնտեղ է. Հելէնէի հիև արդէն կապուած են այն կապով որ սիրտէ սիրտ կը ճգուի, օգեհեւութային ծիրանի զօտի մը չափ փափուկ, բայց շղթաներու ոտէն առելի ամուր. կիս զիշերը արդէն երկու ժամ անցած է, ամբողջ տանը մէջ իրաւանցում. Մարթայի (Հօֆմանի կնոջ) կիանը, տանը մէջ, ամենուն համար, մօզէ մը կախուած է. Տան բժիշկը, Տրք. Շիմելքէնիկ ամուսնոյն աղաջանքին վրայ, զիշերը այնտեղ մնացած է. Տրք. Շիմելքէնիկ ալ հօթի դասանողութեան ամենասեր բարեկամներէն մէկն է, ու հիմա Հօֆմանի տանը մէջ իրաւու կը հանդիպին):

(Անդամատան միջ)

Տեր. Նիմելիք. — (բոլորովին յանկարծակիի եկած). Ի՞նչ, դուն այս-
տեղ ի՞նչ գործ ունիս:

Լօր. — Արդէն իմացեր էիր որ զուն այստեղ ես եւ վաղը քեզ պի-
տի վնառէի: (Երկուին աշ ուժով իրարու ձեռք կը թօրուեն. պարագա-
յեն օգտուելով Հօֆման դեպի պիտիկն կ'երթայ բնելեամ մը կը խնկ ու
յեսոյ կամացուկ մը կը մեկնի):

Տեր. Նիմելիք. — Հաւ համ, համ, արդէն, մասցեր ես սա մեր հին
պատմութիւնը. (զղաւարկ, զաւազան մեկ կողմ կը դնէ):

Լօր. — Շատանց, Նիմելիք:

Տեր. Նիմելիք. — Հաւ, կարող էիր արդէն գիտնալ թէ ես ալ մաս-
ցեր եմ (նորեկ իրարու ձեռք կը թօրուեն). Սյո տեղ, այս ծակին մէջ,
ինձ ուրախութիւն պատճառով անտկընկաներ այնքան քիչ կը պատա-
հին որ հիմտ ինձ շատ տարօրինակ կ'երեւայ կոր: Զարմանալի բան.
Ճիշդ այստեղ իրարու պիտի պատահինք եղեր:

Լօր. — Նիմելիք, բոլորովին կորսուեր էիր, լուր մը չունիի քու մա-
սիդ, ապա թէ ոչ շատանց արդէն անդամ մը քեզ երեւցած պիտի ըլլայի:

(Երկու կողմէն կը սկսին խօսիլ մանաւանդ Տեր. Նիմելիքէնիկ այս գիւղին մէջ
ունեցած վեց տարուան զաւն փորձերը կը պատի, Լօթի. ինքը միայն դրամ շա ելու
համար եկած է այստեղ):

Տեր. Նիմելիք. — Դուն ըլլալուր էր այս տեղը, այս շան զաւակ-
ներուն մէջ, վեց տարի:

Տեր. Նիմելիք. — Կեցիր նայիմ սա ձեռքդ ինձի ցոյց տուր անգամ
մը. ի՞նչ, առնկ լեռնցի, կայտառ աղջիկ մը տուն չը բերի՞ր դեռ մը կը
չը գտա՞ր. հէ . . . Դեռ ան խելքին վրայ ես, որ իր նախնիքէն ու իր
կորիզէն, առողջ արիւն ունենայ կինդ. բայց իրաւունք տղ ունիս. եթէ
արդէն, կամ արդէն . . . կամ թէ ալ հիմակ այնքան խիստ չես:

(Լօթ առ անմին է սեղանաւան մէջ, Նելէնէ ներս կուգայ. առդին իրարու զրկի
մէջ են. Լօթի համբայրներուն տակ, Նելէնէ շատ զաւն կերպով կուլոյ):

Լօր. — Ա՛խ, մի՛ լար, հագիս, ի՞նչ կայ, որ այդքան շատ կուլսս:
Հելենի. — Ի՞նչ կայ: Ես ի՞նչ գիտնամ . . . Միշտ կը վախնամ որ

մէ՛քեզ չը պիտի տեսնիմ: Քիչ մը առաջ սիրտս այնքան դող՝ ելաւ . . .

Լօր. — Ի՞նչո՞ւ համար:

Հելինէ . — Որովհետեւ լրեցի որ սենեակէդ դուրս կ'ելչէիր կոր — միս , — հապա քոյրս . . . Ա՛խ , առ կիներուն վիճակը . . . — Խեղ- ձին քաշածը շատ է :

Լօր . — Մարդ ցաւը շուտ կը մոռնայ եւ մահուանէ ալ վախնալու բան մը չի կայ հիմա :

Հելինէ . — Ա՛խ , անոր ուզածը մահ չէ . . . միշտ այսպէս չար- չարուելու մէջ է . ահ , մեանէի , մէջուզէն վերնայի . . . Տօքթորը , (անմիջապէս կը ցատկի տեղին եւ դուրս կը փախի) :

(Տոքթոր Շիմիկլինիկ հիւանդին բով(ն կուզայ բոլորովին գեգահ , կօթի իւ Տօքթորին մէջ կարծիքներու փախանակութիւն կանանց հարցի , ամուսնութեան իւ նմանօրինակ խնդիրներու մասին Տօքթորը յուհեան մըն է այս հարցներուն մէջ) :

Յիսոյ յանկարծ :

Տեր . Շիմիկլիք . — Զըսկս նայիմ , ի՞նչ պատճառով ելեր այս տեղ ե- կեր ես :

Լօր . — Կ'ուզէի այսուեզի կեանքի պայմանները ուսումնասիրել :

Տեր . Շիմիկլիք . — Գէշ միտք չէ . ինձմէ ալ բաւական նիւթեր կարող ես առնել :

Լօր . — Բնական է . այսուեզի կացութիւններու մասին դուն շատ բան գիտնալու ես : Ի՞նչպէս են այսուեզի ընտանիքները :

Տեր . Շիմիկլիք . — Թշուառ . . . վերէն վար . . . :

Լօր . — Բնական է բացաւառութիւններ . . . :

Տեր . Շիմիկլիք . — Ոչ մէկ հատ :

Լօր . — (անհանգիս) Ուրեմն փորձութեան մէջ չե՞ս ինկեր այս- տեղէն մէկ . . . մէկ գլուզոցի տղջկան մը հետ ամուսնանալու :

Տեր . Շիմիկլիք . — Պայ , Աստուած չընէ , որո՞ւ տեղ դրեր ես զիս , տղայ : — Ճիշդ , եթէ ինծի ելքիր հարցընէիր թէ ես . . . :

Լօր . — (բողորովին սցոյն) Ի՞նչ . . . ի՞նչպէս :

Տեր . Շիմիկլիք . — Որովհետեւ . . . քեզի բան մը պատահեր է :

(Այժերը բանի մը բոյկ Լօրի վրայ կը յառէ) :

Լօր . — Ոչինչ . ի՞նչ կարող եմ ունենալ :

Տեր . Շիմիկլիք . — (Յանկարծ բողորովին մտածիոս , իննական կերպով

Լօրի կը մօսենայ եւ կիս կամաց ձայնով) Պործը գէշ է :

Լօր . — Ինչո՞ւ յանկարծ զարմանալի դէմք մը առիր :

(Եղին միջոցին գուրսը ձայներ , Տօքթորը դուրս կ'ելլէ . Քանի մը բոյկ վերջը Հե- լինէ ներ կը մտնէ) :

Հելինէ . — Ալֆրէտ , Ալֆրէտ . . . ահ , այսուղ ես . փանք Աստուածոյ :

Լօր. — Ի՞նչ, վերջը վերջը պէտք է որ բաժնուինք (գրկախառնում):
Հելենի. — (Անձանօր սարսափի արտայայտուրեամբ) Ես կը յաշուի
Ալֆրէտ:

Լօր. — Ի՞նչ կայ, սիրելիս:
Հելենի. — Ոչի՞նչ, ոչի՞նչ:
Լօր. — Բայց դուն բան մը ունիս անպատճառ,
Հելենի. — Դուն ինձ այնքան . . . այնքան անտարբեր . . . ա՛հ,
այսպէս սարսափելի, յիմար բաներ կ'երեւակայեմ միշտ:

Լօր. Վերը ինչպէս է:
Հելենի. — Տօքթորը դայեակին հետ կը կռուի կոր:
Լօր. — Շուտով չը պիտի վերջանայ դեռ:
Հելենի. — Ի՞նչ գիտնամ. — բայց եթէ . . . եթէ ա՛լ վերջացած
է, այն ատեն . . . :

Լօր. — Ի՞նչ, այն ատեն . . . իսու, խնդրեմ, ի՞նչ կ'ուզէիր կոր
ըսել:

Հելենի. — Այն ատեն, պէտք է որ մենք այստեղին երթանք իս-
կոյն, անմիջապէս:

Լօր. — Հոգիս, եթէ այդ բանը ամենէն լուը կը գտնես . . .:
Հելենի. — Այն, այն, պէտք չէ որ սպասենք: Լաւագոյն բանն է —
քեզի ալ, ինձի ալ: Եթէ դուն իս չուտով չառնես, ինձի մեղք պիտի
ըլլայ եւ յետոյ . . . յետոյ . . . պէտք է որ ես ալ կորսուիմ:

Լօր. — Որքան անվատահ ես, լէնհհեն (*):
Հելենի. — Աս տեսակ բան մի ըսեր, հոգիս. մարդ քեզի կարող է
վստահիլ, պէտք է որ մարդ քեզ վստահի . . . Երբ ա՛լ անգամ մը
քուկր ըլլամ, այն ատեն . . . ապահովաբար ա՛լ զիս չես կը եր. (Կար-
ծես թէ ինիւմէ եղած) կը պալատիս, մի երթար, Սատուծոյ սիրոյն
մի թողուր զիս: Մի երթար, Սլիբրէտ: Ամէն բան լմացած է, ամէն բան,
եթէ դուն անդամ մը առանց ինձի այստեղին երթաս:

Լօր. — Շատ զարմանալի ես . . . : Եւ կ'ուզես որ ատով ան-
վստահ եղած չը մինիս . . . կամ թէ քեզ կը նեղեն. կը չորչարեն կոր
սարսափելի կերպով, աւելի քան թէ ես ինձ կը . . . : Ամեն պարտգայի
մէջ այս գիշեր անպատճառ կ'երթանք: Ես պատրաստ եմ: Այն բովելին
որ ուզես, անմիջապէս կ'երթանք:

Հելենի. — (Երջանկութեան ու շնորհակալութեան աղաղակներով Լօ-
րի վիզը կ'իշ'այ) Օ՛հ, իմ սերս (կատաղի կերպով կը համբուրէ Լօրը):
(Տորթոր Շիմմէրթինիկ ժայ կուզայ, Հելեն, կը վասիսի):

Տեր Շիմմէրթ. — Ո՞գ էր ատ:

(*) Հելենի փաղաթականը:

(Տօրթու Շիմմէլֆենիկի համար արդէն պարզ է հիմա որ Հէլէնէի եւ Լօթի մէջ սեր յարաբիրութիւն մը կայ : Լօթի կ'առաջարկէ իւեն հիտ միասին իր տունը գալու . Լօթ կը մերժէ նոյն զիշերուան համար, յայտնելով թէ իր ուժէն վեր է այդ բանը) :

- Sfr. Շիմմէլֆ. — Իրա՞ւ քու եւ Հէլէնէի մէջ բան մը կայ :
Լօր. — Ե՞ս — Ո՞վ ըստ քեզ թէ . . . :
Sfr. Շիմմէլֆ. — Ի՞նչպէս եղեր է որ գուն այս ընտանիքին մէջ . . . :
Լօր. — Բոէ՛, մարդ Աստուծոյ, ո՞ւր տեղէն գիտես այս բանը :
Sfr. Շիմմէլֆ. — Դժուար բան չէր ատիկա հասկեալը :
Լօր. — Ան առեն, Աստուծոյ սիրուն բերանդ գոցէ, մարդու բան
մի ըսեր, որ չը . . . :
Sfr. Շիմմէլֆ. — Իրա՞ւ, հիմա նշանուած էք :
Լօր. — Ինչ որ կուզես ան ըսէ, ամեն պարագայի մէջ ա՛լ երկուքս
մէկ եղած ենք :
Sfr. Շիմմէլֆ. — Ինչու, ի՞նչպէս գուն այստեղ, ձիշդ այս ընտա-
նիքին մէջ ես ինկեր :
Լօր. — Զի՞ս գիտեր որ Հոփման իմ դպրոցական բարեկամն է :
* * * * *
Sfr. Շիմմէլֆ. — Կատակը մէկ կողմ, լուրջ խօսք ըրէ . ճիշդ, իրա՞ւ
է Հէլէնէի հետ պատմութիւնը :
Լօր. — Այս, բնականաբար : Ի՞նչ, կը տարակուած կոր : Զիս ո-
րու տեղ . . .
Sfr. Շիմմէլֆ. — Տէ՛, աղբէկ, մի լարրոքիր : Երկար ատենէ ի վեր
կարող էիր փոխուած ըլլով, ինչու չէ : Թերութիւն մըն ալ եղած չը
պիտի ըլլար այդ : Քիշ մը զուարթալանութիւն զնելը խօսքերուդ մէջ,
բնու քեզ չէր փասեր : Սա շունչանորդի բանին խելք չը հասնիր թէ
ինչու համար մարդ այսպէս միշտ լուրջ կերպով պէտք է վարուի :
Լօր. — Գործը ինծի համար ուրիշ ժամանակէ շատ աւելի լուրջ է :
Դու չես կարող գիտնալ, եւ ես ալ չեմ կարող ըսել թէ այս գործը ինձ
համար ինչ նշանակութիւն ունի :
Sfr. Շիմմէլֆ. — Հը :
Լօր. — Մարդ Աստուծոյ, գուն բնաւ գալափար չունիս թէ ինչ
վիճակ է այդ վիճակը : Մարդ չը ճանչնար այդ վիճակը եթէ անոր կա-
րուը ունի : Խոկ եթէ մարդ անգամ մը ճանչցած ըլլար, այն ատեն
կարօտէն խելքը պիտի կորոնցունէր :
Sfr. Շիմմէլֆ. — Ա՛լի, խելք անիծեմ անոնց որ այդ յիմար կարօ-
տը ունին :
Լօր. — Բոյց գուն ալ քեզ համար չես գիտեր, թէ ինչ կարող է
պատահիլ :

Տեր. Շիմիկիթ. — Կ'ուղէի տեսնել անգամ մը այդ բոնը :
Լօր. — Քու խօսքերդ ճիշդ կոյրի մը գոյնի մասին խօսածին կը նմանին :

Տեր. Շիմիկիթ. Զարմանալի բան . ք'ո՞նիի՛ կ'առնեմ ևս այդ զի-նովաթիւնները : Ամբողջ կեանքի տեւողութեան վրայ եղած ամուսնութիւնը աւազի վրայ շինուած տունէն ալ աւելի խախուտ է :

Լօր. — Իմ այս վիճակիս մէջ խելքս նորէն բոլորովին զլուխս է , կը կարծե՞ս որ ևս իմ սիրու՞հիս փառքերու մէջ կը տեսնեմ , բնոււ : Թերութիւններ , ունի՞ , բայց զոնէ տվեկը ալ չէ : Բոլորովին առարկայական կերպով գատելով , ևս — բայց ձաշակի խնդիր է այս — ևս այսպիսի սիրուն աղջիկ մը գեռ չէի տեսած : Ուրեմն պարագ խօսք պէտք չէ : Կը տեսնես թէ խելքս բոլորովին զլուխս է . բայց այժմ խնդիրը սա է որ առանց անոր ևս չեմ կարող մտածել : Գիտե՞ս , օրինակի համար , երկու մետաղներ այնպէս իրարու խառնուած կ'ըլլան որ ալ մարդ չէ կարող անոնք իրարմէ զանազաննել : Թերեւս աս ըստծններս քու ականչիդ վըզ գան , բայց սա ալ պէտք է աւելցնեմ թէ ով այդ վիճակին անծանօթ է , Բատաղամի էշն վեր տեղ չունի :

(ԱԵՐՁԱՊԷՍ Տօրեալ Շիմմէլֆէնիկ իր պարտաւորութիւնը կը համարի ամէն բան Լօթի պատմելու . — այն ալքօլամուռութիւնը որ այդ ընտանիքը փ ճացուցեր է : Թէեւ Հէլնէ զեւ մարու է , բայց Տօրեալ կը զգուշացնէ որ ժառանգութեամբ կարող է անցնիլ այդ մօլութիւնը եւ իր օրինակ Հէլէնէի բոյը եւ անոր զաւակները ցոյց կուսայ : Երողութեան առջեւ աստափած է Լօթ : Կը մտածէ նախ այս անմեղ աղջիկը դուրս հանել այդ որչէն , բայց միշտ ժառանգականութեան մասին կը կասկածի , կը մտածէ ինքինը մեւցնիլ , իր ամբողջ համազաւմները իրեն թոյլ չեն տար ։ Իւ կ'որոշէ ասպիւու միշտ մաքաւիլու : Հէլէնէի երկու տող կը գրէ , եւ կ'անհնեանայ անկէ) :

ԱՎԱՀԱՐԴ ՀԱՌԵԳՄՈՒՆ

Թարգ. Մ ՇԱՄՏԱՆՃԵՍՅՆ

ԳԵՂԱՐՈՒԹԵՍԻ Է ԶԵՐ

Ա Բ Խ Զ Բ Ի Բ Ա Ա Յ Ա Ա Ը (1)

Այս Բաքոսը հին ծանօթ Բաքոսը չէ։ Յայները Բաքոսը ներկայացուցած են միշտ գեղեցիկ, առոյգ ու վեհ երիտասարդ մը, եւ կավախն մէջ գտնուած Բաքոսները ամենքն ալ կը վերաբերին դիւցազնական գեղեցկութեամիր երիտասարդներու այն հրաշալի շարքին զոր յայները առեղծած են։ անոնց հանդարտ եւ ազնիւ դէմքին վրայ, ոչինչ կայ որ գուեհիկ հեշտութիւն մը արտայացտէ։ Խաղողի ողկոյզները զոր ձեռքերնին կը բանեն կամ որոնցմնվ պատկուած են, կը յիշեցնեն միայն Գինիի Սատուածը։ Նոր արուեստագէտները, գեղեցկութենէ աւելի ճշմարտութեան հետամուտ, արքեցութեան Դիքը ներկայացուցին իր արտաքին նշաններովը։ Նոր Բաքոսները լեցուն այտերով, հաստ շրթներով, գինիէն վաս աչքերով աստուածներ են, ծիծաղէն բերաննին լայն բացուած, ու հետամոլ Սատիրոսի գէմքով։

Վինչիինը ոչ մին է ոչ միւսը։ Ինք այդ նուիրագործուած անունները կ'առնէ միշտ իր մոտածումը անոնց մէջն ցուցնելու համար։ Եւ ահաւասիկ ինչո՞չ կերպարանափսխած է՝ իր արտում ու խորունկ մոտածողի խառնուածքին մէջն՝ հաճոյքին հինաւուրց անձնաւորումը։ Այս Բաքոսը եղբայրն է Վինչիի Ցոքոնտային ու Ա. Ցոլիաննէսին։

Գետակի մը եզրը, ծառերու տակ, երիտասարդ մըն է, խոտերու վրայ նատած, մէկ սրամքը միւսին վրայ։ մէկ ձեռքովը ցուալ մը եւ խաղողի ողկոյզներ կը բանէ, սրթի տերեւներ գլուխը կը պատկեն, ու միւս թեւին վրայ անստունի մորթ մը կ'իյնայ։ Բայց իր գէմքը թաղծագին Գիտակցութեան գէմքն է, սուսերի մէջ սուզուած աչքերով, որոնք գիտնալու ցաւը աւնին, եւ անբացատրելի ժպիտով մը որ շըրթունքը կը կծկէ։ Իր ձեռքը կ'երկարի գէպի մաւթ անտառը որ իր քովը կը սկսի, եւ իր մատը կը թուի ցուցնել բաներ որոնք հեռուն են, որոնք չեն երեւար։ Այս Բաքոսը Հեշտութեան դատարկութիւնը ու Ծիծաղին ընդունայնութիւնը կը պատմէ իր պաշած ժպիտին տիրութեանը մէջ։ Աւ խաղողները, զոր ձեռքը թոյլ մը բոնած է, պիտի թափին կարծես մատներէն որոնք չեն հաւատար անոնց երանահրաւէր խոտումին։

ԱՐԴԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ

(1) Բարիզ, Լուվիխն մէջ։

ԳՐԻՔԵՐ

ՊԱՏԿԵՐԻՆ ՅԱԼԵԼՈւածը. — ՔՆՍՐԻԿ

Տիսուր բան մը կայ այդ Յաւելուածին մէջ որ այս օրեւս հրատարակուեցաւ եւ որով կ'աւարտի Յ. Գուրգենի Պատկերը : Հայ գրականութեան պատմութեան աննշան ուրուագծէ մը յետոյ՝ ուր ոչ մէկ քննական գաղափար կարելի է գտնել, հեղինակը կ'եզրակացնէ նոր հայերէնին զրաբարացման վրայ միամիտ հաւատքով մը : Ա՛լ այդ պատմութիւնը լմացած դիտէինք, ու նոյն փաստերով, նոյն բառերով այդ գաղափարը կրկնուիլը՝ ոյար չէ թէ զայրոյթ, այլ հեղնական արգահատանք մը կ'ազդէ մեզի : Պառաւ կնկան տիպարներ միտքս կուգան, որոնք, առանց ուշ դնելու որ ա՛լ մտիկ ընող չկայ, իրենց քանի մը անփափոխ հինուկ խօսքերը կը կրկնեն ու կը կրկնեն : Յաւելուածին մէջ քանի մը կոտրներ կան ֆրանսական նոր զրականութենէն զրաբարի թարգմանուած, ապացուցանելու համար թէ զրաբարը ամեն նրբութիւն կրնայ արտայայտել : Եւ զարմանալի է որ այդ բարոյամուլ — զրաբարեանի զրքին մէջ, թարգմանութիւն մըն ալ կայ . . . Զոլյայն, անբարոյականէն, ձիւազին : Դաղափար մը տալու համար թէ ինչպէս ֆրանսական նրբութիւնները զրաբարով արտայայտուած են, կը բաւէ տող մը յիշել «առ charme léger d'anémie» թարգմանուած է «հրապար գունոյ տժդունութեան» : Սոսկալի բան չէ որ իսեզ վեհապանծ զրաբարին կ'ելեն փրաֆ հազցնելու . . . : Այդ Յաւելուածը դամբանական մըն է :

* * *

Դամբանական մը չէ, այլ սպանում մը, Քնարիկը Միհրան Յովհաննէսեանին : Չենք կրնար արգիլել մեր ինքնակոչ աշուղին՝ որ ստանաւոր չգրէ : Բայց, Աստուծու սիրուն, կ'աղաքենք որ «Փողովրդական բանաստեղծութիւն» չկոչէ զանոնք : Հայ ժողովրդական բանաստեղծութիւնը, այն զոր մեր գաւառական երգերուն մէջ կը գտնենք, մեր ստենէն մեծ ու մեր ճշմարիա բանաստեղծութիւնն է, եւ անոր մէջ է հայ բանաստեղծութեան ապագան : Պ. Յովհաննէսեան կը կողապտէ այդ տիտղոսը՝ երբ զայն կը փակցնէ իր տողերուն .

Ունիկի կը նիկի մը ունիմ

Կունիկի կը նիկի մը ունիմ :

Ասիկա հայ ժողովրդին բանաստեղծութիւնը չէ, ասիկա ջղիկ բանասեղծութիւնն է :

— 3 —

ՆՈՒԱԳԱԼԱՆՉԵՍՆԵՐ



Դպրոցասէր Տիկնանց դպրոցին ի նալաստ կազմակերպուած Նուագանդէսը կատարեալ յաջողութիւն մը եղաւ : Ծնոտիր ու սիրուն բազմութիւն մը, Ապրիլ 23 ի կիրակի օրը, հաւաքուած էր Բըդի-Շանի Թատրոնին մէջ, մտիկ ընելու համար Տէր եւ Տիկին Ֆուռլանին եւ իր աշակերտուհիները՝ Վարպետն եւ իր աշակերտուհիները՝ որոնք չնորհարութիւններէ : Հարսոր կը մասնակցէին, սիրալիր ընդունելութիւն մը գտան ունկնդիրներէն : Հասոյթը 200 սակիչն աւելի եղած է :

* * *

Գերմանացի անուանի դաշնակահար, Ալֆրէտ Ռոյվընառուէր իր երկրորդ նուագանդէսը կուտայ այս իրիկուն, Բերա, Թեւթոնիայի սրահին մէջ : Գեղեցիկ առիթ մը մեր արաւետասէրներուն համար :

ՄԱՂԻԿԻ ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆԸ



Կը ցուինք յայտարարելու թէ Մաղիկի զատկական յաւելուածը սպառած է, եւ սիմի չկրնանք դոհացում տալ գաւառներէ եկած բազմաթիւ խաղանքներուն : Այս ասթիւ նորէն մեր չնորհակալութիւնները կը յայտնենք այն համակրութեան նամակներուն զոր կը ստանանք դաւառացի ընթերցողներէ, մասնաւանդ բոլոր այն անծանօթ բարեկամներուն որոնք Մաղիկի գործակալութիւնն ստանձնելու ինքնամասոյց հաճոյակատարութիւնն ունեցան : Ամենամեծ սրամութեամբ ստացանք նաև, եւրոպացի մեծ հեղինակներու դործերէ թարգմանութիւններ զոր քանի մը գաւառներէ մեզի զրկած են գրասէրներ՝ կարծիք հարցնելու համար : Ինչ ալ ըլլայ յայտնուած կարծիքը, ունելու, զարգանալու, լրջօրէն աշխատելու այս ձգուումը ամէն կերպով խրախուսելի է : Յօժարակամ պիտի ընենք ինչ որ կրնանք անոնց որ խորհուրդ մը կամ տեղեկութիւն մը կուզեն : Եւ որակի պիտի ըլլանք եթէ Մաղիկ միշտամիքն մը ունենայ գաւառական գրականութեան յատկացուած :

Մ. Ֆ. — Պատիզակ. — Մոբուսանի Մուրացիկին թարգմանութիւնը պակասաւոր է գեռ. բնագիրը տեղ տեղ չէք հասկցած եւ յաճախ ալ բառական թարգմանութեան մը սիսալը գործոծ էք : Թարգմանած ատեննիդ պէտք է ջանաք գրել ա'յնպէս հայերէն՝ ինչպէս հեղինակը դրած է իր լեզուով : Բայց հեղինակին եւ կոորին ընտրութիւնը լու է,

կ'օգտուիք շարունակելով : — Զեր հարցումին՝ թէ մարդիկ ինչու կը խրտչին կուսակրօնութենէ՝ պատասխանը բնախօսական բացատրութեան մը մէջ ըլլալուն , գանց կ'առնեմ : Գրելու արուեստին վրայ ձեր ըրած հարցումին՝ որ ուրիշ շատերէ ալ կրկնուած է՝ մասնաւոր յօդուածով պիտի պատասխանուի Ծաղիկի մէջ :

Հ. Ա. — Օրտու . — Ապու շատ սրամիս գրագէտա մըն է , եւ անոր գործերէն մէկուն թարգմանութիւնը կրնայ ձեզի օգտակար ըլլալ ոճերնիդ նրբացնելու համար : Հաճոյքով կարդացի Le Progrès ին առաջին զլուխը : Պատճառ մը չունիք չշարունակելու :

Ընթերզու . — Զգացած էք հարկաւ որ Շէքսրիբի գործ մը թարգմանելը ամենէն օգտակար բայց տմենէն ալ դժուար բանն է : Պէտք է որ՝ նախ խորագէս ուսումնասիրէք Վենետիկի վաճառականը , զոր թարգմանել ձեռնարկեր էք : Ցոլսր ոճերը կան հոն , զաւեշտականը , ողբերգականը եւ քնարերգականը : Հայերէնը շատ յարմար է Շէքսրիբի բոլոր երանդներն ալ արտայայտելու , միայն թէ պէտք է նախ Շէքսրիբ հասկնալ , յետոյ տէր ըլլալ անզլիկերէնին ու հայերէնին : Առջի պատկերին մէջ զոր զրկել էք ինծի , անհարթութիւններ կան դեռ եւ դրաբարի հետքեր մանաւանդ զոր դիւրաւ կրնաք չնջել . զուտ աշխարհարարով աւելի լու կրնաք հայցանել Շէքսրիբի ջլուտ լեդուն :

Ուսուցիչը . — Մալիսա . — Զեր գալրոցական քրոնիկը սիրով կարգացնիք , եւ մօտակայ թիւի մը մէջ պիտի հրատարակենք : Ուրախի կը լույցինք եթէ ամէն գաւառներէ ալ մեզի այդպէս տեղեկութիւններ զըրկէին գալրոցներու վիճակին վրայ :

Մ. Ա. Է . — Մալիսա . — Կը հարցընէք թէ գինի եւ օդի ծախողները հանդերձեալ աշխարհին մէջ խզմի հանդարտութիւն սիրտի ունենան : — Իրաւ որ , հանդերձեալ աշխարհին վրայ ունեցած տեղեկութիւններս շատ ընդուրակ չեն : Եթէ խնդիրը սա մեր զիտցած աշխարհին վրայ ըլլար , կրնայի ձեզի ըստել թէ զինեպանները շատ մէծ պատճառ մը ունենալու չեն խոշներին խռով զգալու : Եթէ զանոնք յանցաւոր համարելու ելլենք գինովութեան աղբաներուն համար , նախ բնութեան օձիքէն բռնելու ենք որ խազովը ստեղծեր է :

Ե . Դասարան ներսկեան Վարժարանի . — Սամսոն . — Սրտագին չնորհակալութիւններ ձեր ամենասիրուն նամակին համար :

Օշինդր . — Պոլիս . — Կը խնդրէք ինձմէ , որ «Զեր հոգիին եռացած պտուկին վրայէն կափարիչը վիր ասնեմ (!) » : Նայեցայ ձեր պտուկին մէջ (ձեր յօդուածին՝ ըսել կ'ուղեմ) եւ զայն չափազանց եռացող դատայ : Սրուեստով մեղմելու էք ձեր հոգիին ծայրայեղ խանդը : Լաւագոյն գործերը անոնք են որ մազմակ կրակի վրայ կ'եկին :

Ա . — Ս. — Պոլիս . — Զեր գալրոցականի պատմութիւնը ամենազորագիր պլատիկ լան վահանակ այդ փափուկ զգայնութիւնը , մշակեցէք զանիկա ընդունելու , որոցուցէք զանիկա ապրելով , ու պէտք պիտի չունենաւք յուահանիք ձեր գրագէտա ըլլալու երազըն :



ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ



ԾԱՂԻԿԻ ՏԱՐԵԼԱԾ ԲԱԺԱՆՈՐԴԱԳԲԽԱՆԻ Է 30 ՎՐԱԸ ՊԵՂԱԿ ԲԱՄԱԿ Խ
40 ՎՐԱԸ ՊԱԼԱՆՑԵԽՈՎ ԲԱՄԱԿ : ԲԱԺԱՆՈՐԴԱԳԲԽԱՆԻ ԿԱՆԻՍԻ ՎԻԱՐԵԼԻ :

10 ԲԱԺԱՆՈՐԴ ՎԵՐԱՊԵՂԻ ԱԽԼ ՏԱՐԵԼԱԾ ԾԱՂԻԿԻ ՃՐԻ ԷՐ ՎՐԿՈՒՔ :
ԾԱՂԻԿԻ ԱՊՐԵՐ Կ'ԵՐԵՐՈՒՅԻ :

Ամեն ԲԱՄԱԿ Է ՎՐԿՈՒՅԻ ՎՐԿԵԼ Առ -

ԱՐԴԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ

ԾԱՂԻԿԻ ՎՐԱՍԵՆԵԱԼՅ, ԶԱՐԲԱԾԲՐԱՐ, ՅԱԼԿՈՔԵԱՆ ԽԱՅ, թի 9,
ԱՐԱՄԵԱՆ ՏԱՊԱՐԱՆԻ ԿԻց :



Գիլ 60 վիարայ